



Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱԿՂԵՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՐԹՈՒԹՅԱՆ



ՆՈՐ ՀՐԶԱՆ


Ը. ՏԱՐԻ 1934



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒԵԱՆՑ
ԵՐՈՒՄԱԳԵՄ



2828





Կ Ո Ն Դ Ա Կ Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն

ԽՈՐԷՆ ԾՍՌՍՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՒՂՈՒԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԾԱՅՐՈՎՈՅՆ ՊՍՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾՍՐ ԱԹՈՌՈՑ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄՈՅՐ ԵԿԵՂԵՅԻՈՑ ՍՐԲՈՑ ԿԱԹՈՒՂՈՒԿԷ ԷԶՄԻՍԾՆԻ

Առաջնորդաց Մերոց եւ Հոգեւոր պաշտօնէից, Երեսփոխանական ժողովոց, Կեդրոնական եւ Գաւառական վարչութեանց եւ ամենայն հաւասարեցեաց ի վիճակս Հայաստանեայց Ս. Եկեղեցոյ, որք յեփրոպայ, յԱմերիկայ, յԵգիպտոս, ի Պարսկաստան, յԻրաք եւ յայլուր, շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն եւ ողջոյն Հայրապետական եւ օրհնութիւն:

Նախ որպէս նախանդամ Գերագոյն Հոգեւոր Խորհրդոյ եւ այժմ որպէս ընտրեալ Հայրապետ եւ Գլուխ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցոյ, ի քանի մի ամաց հետէ տեսանեմք զայնպիսի ժխտութեան իրադարձութեանց ի վիճակս արտասահմանեան Հայոց, որք համակեն զսիրտ Մեր եւ զհոգի վճօք եւ սրտաւրեամբ: Գրեաթէ յամենայն վիճակս Մեր ի սփիւռս տեսանեմք զբարձրացեալ զգլուխ իւր հոգի երկպառակութեան եւ կուսակցական վասթարագոյն պայքարաց, բաժանելով յեկուս ժողովուրդ մեր եւ գործադրելով հակառակ միմեանց զայնպիսի արարս, որք վնասակարք են եւ բեկանեն զանուն եւ զպատիւ ազգի մերոյ յաչս օտար ազգաց, յորոց միջի բնակեալ կան: Ի կրից մղեալ, պղծութեալ եւ անյասակ մտք կասարին դէպք եւ արարք, որք չեն վայել երբէք քաղաքակիրք եւ յառաջադէմ ազգաց, որպիսիք են սպանութիւնք, ծեծք եւ անպատարութիւնք ուղղեալք ոչ միայն ընդդէմ աշխարհականաց այլ եւ սրբազնագործ պաշտօնէից:

Տխտր երեսոյք պայպիսիք յանախեալ եւ հասեալ են յաստիճան այլանդակութեան մանաւանդ ի վերջին ժամանակս ընդ պատրուակաւ գործադրութեան եռագոյնն դրօշի: Անտեղի է հրահրել զկիրս յանուն նորա եւ բաժանել զազգ մեր յեկուս բանակս, որք որպէս բեւաժիս եւ զհակառակորդս ընդդէմ միմեանց կան, մինչ զի ոմանք ի պետութեանց ստիպեալ եղեն արգելով զգործադրութիւն նորա, որպէս զխռովութեանն պատճառի:

Արտայայտութիւնք յախուռն կրից կերպաւորեալ ի գործողութիւնս բրունութեան անուանարկութեան եւ խռովութեան յարուցանեն զեղջ եւ զապաշտանս ի բազում ազգայինս մեր, հեռու մղելով զնոսա ի գործակցութենէ ազգաշինութեան, եւ զարքուցանեն զարհամարհանս եւ զատելութիւն ի մէջ օտարաց վասն անհամբոյր եւ խռովարար արարմանց:

Հասուածք մեր ի գաղթաւայրս ի հետեանս այդպիսի հակամարտութեանց եւ երկպառակութեանց առաւել եւ առաւել տրոհին ի մատունս, վա-

145-99

նելով յինքեանց զհոգի համերաշխութեան եւ փոխադարձ զիջողութեան եւ որպէս բեւաբան զմիմեամբք ելանելով, վերածեն զկեանս իւրեանց յիսկական խառնակութիւն բարեղոնեան, կորուսանելով զունակութիւն իմանալոյ զեզուս միմեանց ի համագործակցութիւն, ի մտաւոր եւ ի բարոյական յառաջադիմութիւն ընդհանրութեան:

Հարուածք, զորս ընկալաւ ժողովուրդ մեր ի հետեւանս ահաւոր պատերազմին, շարունակին եւ այժմ գալ ի վերայ նորա ի գաղթավայրս ի ձեռն երկպառակութեան եւ անկոպար կուսակցական խռովութեանց, ջլատելով զկարողութիւն նորա ի բուժումն վիրաց եւ ի յառաջադիմութիւն կենաց յօտար սահմանս: Ծառ հղակոտոր կարօտի խնամոց եւ հոգատարութեան եւ չկարէ դիմանալ նորանօր հարուածոց:

Այսու Հայրապետական կոնդակաւ մերով, որպէս հայր հաւասացելոց եւ Գլուխ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցոյ, յորդորեմք զամենեսին ի զգաստութիւն եւ ի խաղաղ գործակցութիւն: Հաւաստիք եւ հիմունք յառաջադէմ գոյութեան եւ պահպանութեան ազգիս ի սփիւռս ի միութեան է միայն, զի անմիութիւն ծնող է չարեաց ըստ փաղցրախօս մատենագրին, որպէս եւ ի կեանս ձեր տեսանեմք:

Պատուիրեմք ամենայն Առաջնորդաց եւ Հոգեւոր պատշտօնէից արտասահմանեան վինակաց Մերոց եւ յորդորեմք զԵրեսփոխանական ժողովս, զԿեդրոնական եւ զԳաւառական վարչութիւնս հեռու մնալ ի կուսակցական եւ ի փաղափական պայտարաց, չգործադրել զեռագոյն դրոշս եւ կամ զայլ ինչ նշանակ, որք ունին զբնոյթ փաղափական, զի Եկեղեցին եւ վարչական հաստատութիւնք նորա չեն ասպարէզ փաղափական եւ կուսակցական պայտարաց, այլ հոգեւոր շինութեան եւ խաղաղութեան:

Որդեակք իմ սիրելիք, ի մի գումարեցէք զամենայն կարողութիւնս ժողովրդեան մերոյ ի շինութիւն եւ ի բարգաւաճումն դպրոցաց, աստուածահանոյ հաստատութեանց, մայրենի լեզուի, ի ծաղկումն գրականութեան եւ ի պայծառութիւն Եկեղեցոյ, զի սոքա են առհասարակեայք եւ ապացոյցք գիտակցական միութեան եւ պահպանութեան ազգիս ի մէջ հեռաւոր եւ այլալեզու ժողովրդից:

Պատուիրեմք Առաջնորդաց Մերոց ընթեռնուլ զբարեբանական կոնդակս զայս յամենայն Եկեղեցիս եւ յաղօթատունս, որք ընդ ի խառնութեամբ իւրեանց են, այլ եւ ի սոյն միտս փառօղի յունկն հաւասացելոց եւ զնոյնն առնել պատուիրել ամենայն հոգեւորականաց, զուն գործելով բառնալ զվնասակար կրօնին երկպառակութեան ի միջոյ:

Մաղթեմք, զի Հոգի Աստուծոյ, որ ի խաղաղութեան միայն երեսի եւ ոչ յամպրոպս եւ ի փոքորիկս ըստ գրոց, հանգիցէ ի վերայ ձեր եւ ի վերայ ամենայն հոգեւոր զաւակաց Մերոց ի սփիւռս, ամէն:

Ի 126 Նոյեմբերի 1933 ամի

Ըստ Տումարիս ՌՅԶԳ

Ի Հայրապետական Մերոյ յԲ. ամի
յԱրարատեան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի

Ի վաղարեապատ

Թ. 1341

(Իսկականին վրայ ստորագրուած է)

ԽՈՐԷՆ Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԽՈՒՐ ԱԽՏԱՆՇԱՆ

Պիտի չկարենայինք անշուշտ մահազգով մը միայն անցած ըլլալ ամբողջ ազգին հոգին զկծեցնող այն դէպքին առջևէն, որուն զոհ զնաց մեր ամենէն արժանաւոր հոգևորականներէն մին, Ամբրիկայի Հայոց առաջնորդներուն երիցագոյնը, ողբացեալ Ա. Ե. Ե. Արքեպիսկոպոս Գուրեան:

Վէրքն այնքան խոր է ամենուս սրտին մէջ, ու կսկծանքն այնքան սուր, որ անկարելի է չանդրադառնալ անոր:

Ոճիրը, որ տեղի ունեցաւ անցեալ դեկտեմբերի 24ին Նիւ Եօրքի մէջ՝ սոսկում և նոզկանք յառաջ բերելով ամէն կողմ, թէ՛ ազգային կեանքի մէջ և թէ՛ օտարներու առջև, պարզ է այժմ որ յանկարծական և կոյր դիպուածի մը բնոյթը չէ ունեցած բնաւ: Ստիպուած պիտի ըլլայինք այսպէս խորհիլ պահ մը, եթէ կիրքի բոպէական և յիմար պոռթկումի մը զործը եղած ըլլար ան: Բայց հեռագրական լուրերու և հասնիլ սկսած լրագրական թղթակցութեանց մէջ ոչ միայն ոչինչ չկայ այդպիսի վարկածի մը ի նպաստ, այլ ընդհակառակն բոլոր նշաններն ու տեղեկութիւնները այն եզրակացութեան կը տանին միտքը թէ կատարուած սպանութիւնը զործ է կանխամտածօրէն մշակուած և իր իրականացումին մղուած ծրագրի մը:

Հիմակ է միայն որ մեզի կարելի կը լինի նկատել թէ այդ ծրագրին զարգացման կամ յառաջատուութեան զլրաւոր հանգրուաններն եղած են Շիքակոյի արուեստահանդէսը, Ուստրի դաշտահանդէսը և Նիւ Եօրքի Լիթվինօֆեան ճաշկերոյթը, և խորհիլ, թերևս ոչ յանիրաւի, որ եթէ ոչ ողբացեալը և իր համակիրները և ոչ հանրային կարծիքը չէին կրցած մտադիր ըլլալ հանգամանքներու այդքան ոճրականօրէն դասաւորումի մը, ատիկա սա միայն կը նշանակէ թէ ազգին մեծամասնութեան կողմէ, բնագդարար կամ զգալիօրէն, ի պատիւ անոր հակառակորդներուն տակաւին թողուած էր վարկի բաց դուռ մը, որ սակայն ա՛լ ընդ միշտ փակուած պէտք է մնայ անոնց առջև, իրենց մասին ամենուս յուսախաբութիւնը այսպէս իր ծայրակէտին հասնելէ վերջ:

Կը կրկնենք. ոճիրը կատարուած կը թուի սկիզբէն մինչև վերջը, դաւին երկնումին առաջին վայրկեանէն սկսեալ մինչև դաշոյնին՝ զոհին կողէն վայրագօրէն դուրս քաշուիլը, անոպայ և անսիրտ պաղարիւնի մը բովանդակ անաւորութեանը մէջ: Ու աւելորդ պիտի ըլլար հոս խօսքն անգամ ընել երախայական այն հնարամտութեան, որ եղեռնին երկրորդ օրն իսկ հրապարակ նետուեցաւ՝ հասարակաց մտածումը զիծէն դուրս հանելու և ամենուս կարծել տալու համար թէ դէպքը հետևանք է դաւանական մոլեռանդութեան մը միայն, իբր թէ ծընունդ առած՝ Ս. Երանդեան տօնը հայկական տոմարի համեմատ կատարուած չըլլալու իրողութենէ մը: Այդպիսի ձեռնածութիւն մը, որ դեռ կրնայ բազում ուրիշ ձևերով վերարտադրուիլ, այնքան թափանցիկ է որ չի կրնար մոլորեցնել հանրային ողջմտութիւնը: Կրնան շատեր նոյն իսկ յստակատեսօրէն համոզուած

ըլլալ թէ որոնք եղած են ոճիրը յղացողները և անոր գործադրութիւնը վարողները. բայց լաւագոյն է սպասել որ օրէնքը միայն, որ անշուշտ իր դատաւորները ունի Ամբերիկայի մէջ ևս, ինքը գտնէ և յայտնէ ճշմարտութիւնը՝ ի սպաս արդարութեան:

Ասոր համար է որ չենք ուզեր յամենալ իրաւական կամ դատական տեսակէտներու շուրջը, որոնք մեր ոչ միայն իրաւասութենէն այլ և ձեռնհասութենէն ալ թերևս կը մնան արտաքոյ, բայց չենք կրնար վայրկեան մը գէթ կանգ չառնել ուրիշ կէտի մը առջև, որ մեզի համար աւելի կարևոր, և դնենք բուն բառը, մտահոգիչ է իսկապէս:

Ինչպէս ակնարկած էինք ՍԻՍՆի նախորդ թիւին մահազգի տուբրու կարգին, մեծ է անշուշտ այդ ոճիրին մեզի պատճառած կորուստը, բայց մեծագոյն ևս՝ կորանքը մանաւանդ, այսինքն ամօթալի այն վիճակը, որ ազգովին զլսիկոր կ'ընէ զմեզ տիեզերական զգացումին առջև: Մեր տեսութեամբ, այդ ոճիրը, իր էութեանը մէջ դիտուած, զմեզ կը դնէ սակայն շատ աւելի տխուր տեսարանի մը առջև, ներքին ախտաւորումի անհունապէս աւելի ողբալի վիճակի մը՝ որուն անկարելի է անուշադիր մնալ:

Սպանութեան որևէ գործ, օրէնքին արտօնածները և մեղմացուցիչ պարագաներով բացատրուածներն անգամ, նողկանք ազդող զիծ մը ունին միշտ իրենց մէջ. դահիճները, որոնք օրէնքին հրամանակատարներն են լոկ, տեղ չունին քաղաքակիրթ ընկերութեանց մէջ. այսպէս, մարդկային սիրտին համար ցուրտ է միշտ՝ թափուած արիւնին զաղափարը: Ու մարդ ա՛յնքան աւելի կը սոսկայ արիւնուշտ կատաղութենէն, մարդը զազանին ամենէն աւելի նմանեցնող այդ ստորին կիրքէն, որքան աւելի ճշմարտապէս մարդ է ինքը, այսինքն որքան աւելի հզօր է մարդը զազանէն ամենէն աւելի տարբերող ազնուական այն զգացումը կամ կիրքը՝ որ կրօնքն է ինքնին:

Իեռ չենք մոռցած թէ վերջին մեծ պատերազմի ամենէն արհաւիրակից շրջանին, թշնամի բանակները ինչպէս վար կը դնէին գէնքերնին կրօնքի խորհուրդին առջև, ու տարիին մէջ քանի մը օրեր գէթ՝ յանկարծ կը դադրէր նախճիրը Գրիստոնէութեան ամենէն նուիրական տօներու առաւօտուն: — Կը պատմուէր դարձեալ Արմաշու վանքին տարազրութեանց մէջ թէ այդ Հաստատութեան նախադպրեմանքեան վերջին վերանորոգիչը՝ Պօղոս արքեպիսկոպոս Գարաքոչեան, որ կ'ապրէր ԺԼ. դարուն վերջերը, իր շահած մեծ համբաւին և Պետութեան կեդրոնին մէջ ձեռք բերած իր մեծ ազդեցութեան պատճառաւ նախանձը շարժած ըլլալով շրջավայրի բարբարոս ցեղապետներուն, որոշած էին անոնք սպաննել զայն: Իրիկուն մը սակայն, երբ մարդասպանները, որոնք եկած էին գործադրել իրենց տրուած՝ արիւնի հրամանը, դրան բացուածքէն տեսան ծերունի հոգևորականը իր խուցին մէջ՝ աղօթքի համար ծնրադիր, ընկրկեցան դողահար, վամսզի կրօնքի զգացումը նուաճած էր իրենց մէջ ոճիրին մտածումը:

Ինչ ահաւոր է հակապատկերը, որ կը պարզուի հոս ներկայ ցաւազին տուամին մէջ: Հոս ի գործ դրուած է մարդկային հոգիին ցարդ անծանօթ ամենէն անասելի ճիզը, որպէսզի զանուին մարդիկ, որոնք կրօնքի հովանիին տակ, Աստուծոյ Տան մէջ, Գրիստոնէութեան ամենէն նուիրական մէկ տօնին, Աւետարանի ամենէն վսեմ խորհուրդին սեմին վրայ կարենան սպաննել իրենց Հովիւը, և յետոյ, խաղաղ հոգիով, այսինքն անխղճատանջ սիրտով կարենան մահուան ա-

ըրևաթաթաւ գործիքը նետել սեղանին առջև, ուր կ'երթար ան մատուցանելու պատարազի սրբութիւնը: — Վազրը, կ'ըսեն, իր որսը պատառելէն վերջը կըրնայ քնանալ անոր քովը. իսկ մարդը, անպարտ արևն թափելէ ետքը, իր կուրծքին ներքև պիտի զգար առիւծի թաթ մը՝ որ խիղճը կը բզբջտէ . . .

«Մարդ հաճոյք կը զգայ սպանութենէն, կ'ըսէ Թէն, այն ատեն միայն, երբ իրեն համար այլ ևս արհեստ եղած է ան»: Մարդ մը չէ սակայն, դիտեցէք, որ կատարած է հոս այդ ոճիրը, այլ մարդիկ. մարդ մը չէ որ յղացած ու ծրագրած է այդ ոճիրը, այլ մարդիկ. ու ասոնք ամէնքը, թէ՛ անոնք որ ծրագրած են զայն, և թէ՛ անոնք որ գործադրած են զայն, շարժած են՝ իրենց պարտականութիւնը կատարողներու զոհունակութեամբ:

Ուրեմն մարդեր կան մեր մէջ, որոնք իրենց համար արհեստ կամ գործ ըրած են մարդասպանութիւնը, որոնք խիղճ ունին խմբուելու, խորհելու և տնօրինութիւններ ընելու կատարուելիք մարդասպանութեան մը համար, որոնք անիծապարտ մտածումը կ'ունենան Եկեղեցւոյ սրբարանը ոճրատան վերածելու, որոնք ոտքի տակ կ'առնեն հաւատքն ու բարեպաշտութիւնը. ու մարդիկ կան դարձեալ, ինքզինքնուն՝ հանրային բարոյականը և հասարակաց կարծիքը վարելու պաշտօն տուած մարդիկ, զրչի և միտքի՝ տէր անձեր իբր թէ, որոնք ոչ միայն չեն ցընցուիլը զարհուրելի իրականութեան առջև, այլ հեռուէն կը ծափահարեն կարծես ոճիրն ու ոճրագործները, ու իրենց մէջ կը գտնուի մին մանաւանդ, ողբալի մտայնութեան տէր և Առաքեալին բառերով մարդ «անպիտան ի հաւատս» (Բ. Տիմ. Գ. 8), որ մահացուած հոգևորականին դեռ չզոցուած դագաղը բեմ կ'ընէ իրեն՝ Եկեղեցիին և Եկեղեցականութեան դէմ արձակելու համար ամենէն զարշ հայհոյութիւնները:

Չեմ խորհիլը այլ ևս մարդասպաններուն վրայ. այն վայրկեանէն՝ որ դաշոյնը շարժեցաւ անոնց ձեռքին մէջէն դէպի անմեղի մը կեանքը, մարդը մեռած էր արդէն իրենց մէջ. իսկ զազաններու հանդէպ տրամաբանելը կը գտնեմ անօգուտ: Բայց կը մտածեմ միւսներուն վրայ, որոնց մասին յոյսեր ունենալ իրաւունքնիս է անշուշտ, ու այդ միայն, և ամենէն աւելի այդ՝ կը համարեմ ամենէն տխուր ախտանշանը՝ ներքին և հոգեկան մեծ փտախտաւորումի մը:

Բարոյական, կրօնք և Եկեղեցի, ազգերուն ներքին կեանքը սնուցանող ամենէն ազնիւ այս սրբութիւնները վտանգի մէջ են. ատո՛ր է որ պէտք չէ հանդուրժէ ազգին խղճմտանքը: Պէտք է երևան զան ստոյգ և իրական արժանիքի տէր անձինք, որոնց թիւը վստահ ենք թէ անհունապէս աւելի ստուար է, կազմակերպելու համար բուն ազգային ինքնապահպանութեան գործը: Պէտք է առողջ բանի և քրիստոնէական զիտակցութեան մաքուր և խաղաղ միջոցներով թու՛մը կանգնել իսկապէս աւերիչ այն ասպատակութեանց դէմ, որոնք այս անգամ ներսէն՝ մեր մէջէն է որ կուզան մեղի, և որոնք ա՛յդ պատճառաւ նոյն իսկ աւելի մտահոգիչ են:

Մտատիպար մըն է այս, որ պէտք է տաքցնէ մեր նոր սերունդին սիրտը, և որուն շուրջը պէտք է բոլորուի Հայութեան ստուարագոյն և ամենէն արժէքաւոր զանգուածը:

Ազգ մը ոչինչի կը վերածուի, վասնզի կը դադրի ոչ մի նկատելի արժէք ունենալէ, երբ կը մեռնի իր մէջ կրօնաբարոյական խիղճը:

* * *

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Սօսք և գործ. ասոնք են երկու լծակները, որոնք կը շարժեն զանգուածները. այստեղ մենք պէտք է նկատի առնենք Փրկչին թէ՛ խօսածները և թէ՛ իր գերազանցապէս մեսիական «գործ»ը, հրաշքը: Որովհետեւ յաջորդ գլուխներէն մէկին մէջ արդէն պիտի պարզենք Յիսուսի վարդապետական կողմը, հոս պիտի բաւականանանք ներկայացնելով միայն արտայայտութեան ձեւը, զոր անիկա կուտայ իր մտածումներուն, և այն մեթոտը՝ զոր կը գործածէ ատոր համար:

Ա. Յիսուսի ուսուցումին ձեւը.

Սոսողի մը առաջին նպատակը լինելով հասկնալի ըլլալը, պէտք է գիտնալ թէ մեր Փրկչը ի՞նչպէս ներկայացուցած է Աւետարանը, ամբոխին մատչելի ընելու համար զայն: Գրիստոս աշխարհին կը բերէր վսեմ ճշմարտութիւններ. այնքան խորունկ էին այդ ճշմարտութիւնները, որ մարդիկ դարուց ի դարս պիտի խորանան անոնց մէջ, պիտի պեղեն զանոնք, առանց կարենալու օպառել անոնց աստուածային պարունակութիւնը: Արդ, իր ունկնդիրները մեծ մասամբ ժողովուրդի մարդիկ էին, զուրկ՝ կրթութենէ, հոգևոր իմացողութենէ, և որոնց մտաւոր կեանքը ցամքած չորցած էր ձևապաշտութեան մէջ: Ի՞նչ միջոցներ գործածեց Յիսուս այդ արգելքը ջնջելու, և անոնց նախապաշարումներուն և մտքի անձկութեան մակարդակին վրայ զննելու համար փրկութեան վարդապետութիւնները:

Դժուար չէ հաստատել թէ այդ արդիւնքին հասնելու համար անիկա կը գործածէ պաշտանքունի մեթոտը, կերպ՝ որ կը կայանայ նկատի առնելուն մէջ վիճակը անոնց, որոնց կ'ուզուի բան մը սորվեցնել: Ամէն խելացի մանկավարժ անձանօթէն ծանօթին, բարդէն՝ պարզին, ամէն օրուան փորձառութիւններէն նոյն ճշմարտութեանց յառաջդիմական գիւտին կը

ղիմէ: Յիշել հարկ է նաև որ Յիսուսի գործը տղաքներու հետ չէր, որոնց դեռ կակուղ միտքը առանց ճիգի ծալք կը ստանայ իրենց հարկադրուած կանոններուն համեմատ: Զինքը չըջապատող ամբոխները մեծ մասամբ կը բաղկանային չափահասներէ, որոնք աստուածային ճշմարտութեանց համար լաւ պատրաստուած մարդեր չըլլալէն զատ՝ երիտասարդ տարիքի անգիտութեան կը միացնէին նաև կազմակերպութեան աններող ոգին:

Այսպիսի ունկնդիրներու հանդէպ, որոնց վերաբերմամբ զգուշաւոր ըլլալու պէտքը այնքան անհրաժեշտ էր, Յիսուսի ուսուցումին կերպը պիտի ըլլար անշուշտ գէմ առ գէմ շնորհարիլ անոնց հաւատարիքներուն: Կը ջանայ զանոնք իրեն բերել, ոչ թէ քննադատելով իրենց գաղափարները, այլ զանոնք իրեն քաշելով՝ ճշմարտութեան պարզ և լուսաւոր ներկայացումովը: Ճշմարիտ է որ, լերան քարոզին մէջ, զոր օրինակ, Յիսուս ինքզինքը Մովսէսի տեղ կը դնէ (Մտթ. Ե. 21, 22, 27, 28) և ամենուրեք Աւետարանը իրրե նոր սկզբունք մը կը ներկայացնէ (Մտթ. Թ. 18): Իր վարդապետութիւնը հին գիծերու երկարաձգում մը չէ, օրէնքը կրօնքին պատեանէն դուրս ելած է և կ'իշխէ անոր վրայ: Բայց իր դրութիւնը այսպէս իցոյց զննելով հանդերձ, Գրիստոս կը ըզգուշանայ խիստ բանաձևերէ, որոնք ամենէն զիւրահաւան ունկնդիրներն իսկ պիտի կարենային խրտչեցնել. անիկա կը ջանայ իր միտքը պարզել առանց վիճաբանական կերպերու, փափկանկատութիւնը հաշտեցնելով միշտ անկեղծութեան հետ: Իր նպատակն է սիրտերուն մէջ զննել սերմեր, որոնք, աւելի ետքը, մեծնալով, պիտի փչրեն ջնջեն հրէութեան հինցած ձևերը: Իր ընտրած մեթոտն է յառաջդիմական եզրաշրջութիւնը և ոչ թէ յանկարծական և բիրտ յեղափոխութիւնը:

Պատշաճեցումի այս հնարքը արդեօք հարկադրած է զՅիսուս ընդունելու, թէ իսկ առժամաբար, նախապաշարումներ՝ որոնց համամիտ չէր անշուշտ, բայց զորս ձևապէս որդեգրելու պէտք կը զգար, ամբոխը չվշտացնելու համար: Այս է բացատրութիւնը՝ որ տրուած է Յիսուսի մասնաւորապէս սատանի գոյութեան մասին

ըրած խօսքերուն վերաբերմամբ: Բայց այսպիսի տեսութիւն մը կ'ազարտէ նկարագիրը Յիսուսի, որ, ինչպէս պիտի ցուցնենք, սատանին դոյութեան հաւատալու՛ն համար է որ իր աշակերտները կը զգուշացնէ անոր ազդեցութենէն: Ուրեմն Քրիստոս մակարդակին կ'իջնէ անոնց՝ զորս կ'ուզէ իրեն բերել, անոնց գաղափարներուն մէջ ճիշդ գտած կէտերէն ճամբայ ելլելով, աստիճանաբար բարձրանալու համար նուազ մատչելի և աւելի վսեմ ճշմարտութիւններուն, ինչ որ իրաւունք կուտայ մեզի ըսելու թէ աստիճանական ընթացքի յայտնի կերպն է որ կը գործածէ իր ուսուցումին մէջ:

Ամենէն առաջ, Տէրը, անցնալին փարած, կը բաւականանայ կրկնելով միայն Յովհաննէս - Մկրտչի քարոզութիւնը, որ ամփոփումն է Իսրայէլեան կրօնքին. «Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից» (Մտթ. Դ. 17): Յետոյ, լերան քարոզին մէջ, պարզելով Աւետարանի սկզբունքը, իր վարդապետութիւնը կը ներկայացնէ իբրև հոգեկանացած օրէնք մը, որ սիրոյ մէջ կեդրոնացած է: Աւելի հեքը, այդպէս կազմուած թագաւորութեան յատկանիշերը նկարագրելով, իր առակներուն միջոցաւ ընտրանք մը՝ զտու՛մ մը կը կատարէ ամբոխին մէջ (Մտթ. ԺԴ. 1), մինչև որ Փիլիպպեան կեսարիոյէն վերջը իր աշակերտներուն ուշադրութիւնը կը քաշէ իր անձին և կրելիք մահուան վրայ (Մտթ. ԺԶ. 21): Պարզ է թէ ընտանիքին այն պետին պէս, որ իր գանձէն զուրս կը բերէ «զհինն և զնորն» (Մտթ. ԺԿ. 52), Յիսուս ճամբայ կ'իլլէ իսրայէլեան բարեպաշտութեան պէտքերէն, իմաստնօրէն կատարուած յառաջխաղացութեամբ մը ընդունել տալու համար ժողովուրդին՝ աստուածային այն ճշմարտութիւնները, որոնք կը պարունակէին օրէնքի ջնջումին սերմերը: P. Lobsteinի բառերով, «Յիսուս այնպէս մը ըսաւ որ զինքը նախ կուհին. յետոյ ցոյց տուաւ եւ ի վերջոյ տուաւ ինքզինքը»:

Բայց բաւական չէր որ Քրիստոս ինքզինքը Հրէից մատչելի ընէր՝ անոնց ըմբռնումներուն կարեորութիւն տալու ընթացքով լոկ. պէտք էր որ այդ բանը ընէր անիկա իր լեզուովն ալ: Յիսուս գործ ունէր անմշակ, տրամաբանութեան կանոն-

ներու անվարժ և զպրոցի վերացական ոճը ըմբռնելու կարողութենէն զուրկ միտքերու հետ. այդ պատճառաւ անիկա կը զգուշանայ Աւետարանը անոնց ներկայացնելէ ժամանակին տրամասացական հնարքներուն համեմատ: Ծշմարտութիւնը չապացուցաներ անոնց, զայն ընդլայնելով կարկառուն զիժեր ունեցող պատկերներու միջոցաւ, որոնք ամենէն ըմբոստ իմացակալնութիւններուն հասկնալի կը դարձնեն զայն: Իր խօսքերուն մէջ ոչինչ կայ պիրկ և շինժու. իր մտածումները կ'ողակորուին եւ մարմին կ'առնուն ինքնին. կեանքի շարժումով առլի՛ անոնք կ'անցնին միտքին առջևէն, իւրաքանչիւրն իր շարժունակով, իր զիմագծութեամբը, կորովով և արտայայտութեամբ շողարձակ: Խոնարհ մանուկները տեսնելուն պէս կը ճանչնայ և կ'ողջունէ զանոնք ժպիտով, մինչդեռ զիտունը անոնց մէջ կը գտնէ իմաստութեան խորութիւններ, զորս մարդկային զիտութիւնը չափելէ կը յոգնի: Յիսուս բանաստեղծն է կարծես որ իր ոսկի գաւազանովը զպածը կը հրաշափոխէ: Գաղափարը՝ զոր մենք աշխատանքով կը տարբաղադրենք, ինք կ'ողեկոչէ զայն ամենուն նայուածքին առջև զունագեղ և բարբախուն, ծաղիկը՝ զոր մենք մեռած տերևներու վիճակին մէջ կը ճանչնանք, ինք զայն մէկ ժայթքումով զուրս կը ցայտեցնէ իր գեղեցկութեան ամբողջ փայլին մէջ: Ասկից է կեանքի ներոյժութիւնը իր ուսուցումներուն, զորս Աւետարանները այնքան շնորհքով և պարզութեամբ կ'աւանդեն մեզի:

Այսու հանդերձ, պատկերը ինք միայնակ չի կրնար շինել խօսքը. զոհար մըն է ան՝ զոր պէտք է ընդելուզել: Շատ անգամ Քրիստոս զայն կը յեռու արևելեան հանձարին չափազանց ընտանի դարձած հատու առածներէն մէկուն մէջ: Իրաւ է թէ ասոնցմէ շատ կայ երբայցեի մատենագիրներուն մէջ. բայց հոս, ինչպէս ամենուրեք, Յիսուս իր նախորդները շատ ետ կը թողու: Ոչինչ պիտի կարենար հաւասարիլ յստակութեանը սա բառերուն, որոնք անջընջելի ցուքով մը կը փայլին. «Տուք ըզկայսերն կայսեր և զԱստուծոյն՝ Աստուծոյ» (Ղուկ. Ի. 25). «Ծրագ մարմնոյ ակն է... իսկ արդ եթէ լոյսդ որ ի քեզ է՝ խաւար է, խաւարն ո՛րչափ եւս» (Մտթ. Զ.

23): Երբեմն աւետարանական առածը յարակարծական դարձուած մը կ'առնէ, որ կը խթանէ մտածումը, հետաքրքրութիւն հրահրելով. «Քողէք մեռելոց թաղել զմեռեալս իւրեանց» (Ղուկ. Թ. 60). «Որ կամիցի զանձն իւր կեցուցանել՝ կորուսցէ զնա, և որ կորուսցէ զանձն իւր վասն իմ՝ գտցէ զնա» (Մտթ. ԺԶ. 25): Ինչ սլաքներ են այս խօսքերը: Հազիւ թէ արձակուած է նետը՝ ունկնդիրը իր հոգիին խորքին մէջ դարնուած է, և ի զուր կը փորձէ խել հանել զայն անկէ: Սլաքուած միտքը կը տանջուի, ուզելով դուրս բերել ճշմարտութիւնը՝ զայն ծածկող պսպղուն պատեանէն, որուն փայլը սկիզբէն շլացուցած էր զինքը:

Ինչպէս մանեակի մը նուրբ մարգրիտները, այդ առածները յաճախ իրարու միացած են աննշմարելի թելով մը: Երբեմն Յիսուսի խօսքը ինքնին լայն և ուժեղ բաղդատութեան մը մեծութիւնը կ'առնու. պատկերը, երկարաձգուելով, այլաբանութեան մը կը վերածուի, կամ, եթէ պատմողական է ձեւը, առակի մը կը փոխուի ան, պատմուածքի մը արագ զննոցովը: Զորբորդ Աւետարանը հարուստ է այլաբանութիւններով, որոնց մէջ Յիսուս ինքզինքը երբեմն կը բողբատէ բարի հովիւին և երբեմն որթատունկին հետ, որուն մշակը Հայրն է (Յովհ. Ժ. 1 և հտ. ԺԵ. 1 և հտ.), մինչդեռ առակը համատեսականներուն յատուկ սեռ մըն է. մանրանկար տաւած մըն է ան, երբեմն շատ սրտառու: Գրական առակէն (fable) կը տարբերի անիկա թէ՛ կեղծիքին հնարուածքովը (վասնզի աւետարանական առակը [parabole] իրականութեան պայմաններուն մէջ կը մնայ, մինչ գրական առակը զոր օրինակ կենդանիներուն կամ ծառերուն խօսիլ կուտայ) և թէ՛ զաղափարին խորքովը, այնու զի մինչ գրական առակը եսապաշտ բարոյականի մը եզրակացութեան կը յանգի, աւետարանականը՝ կը ծառայէ միայն իրբև պատեան փրկութեան վսեմ ուսուցումներուն:

Պէտք է դիտել նաև որ աւետարանական առակը, Յիսուսէ կիրարկուած իր ձեւին մէջ, գատաստանի մը միտքը կը յայտնէ. Աւետարանի բառերը որոշ կերպով կը ցուցնեն զայդ (Մտթ. ԺԳ. 10-15): Մոյլ ժողովուրդի մը զանգաղութիւններէն յոգնած՝ զայն կը պատժէ Յիսուս, անորմէ

հեռացնելով իր յամառօրէն ուրացած ճշմարտութիւնը: Այս պատճառաւ առակը տեսակ մը քող է, բաւական թանձր՝ Աւետարանը ծածկելու համար մեղսամած հոգիներէն, բայց թափանցիկ, լուսարամազրուած աշակերտներուն աչքին՝ անոր տալու համար հաճելի ձև մը, որ կը քաղցըրացնէ անոր հրապոյրը:

Այդ երկու ձգտումները արդարև կային Տէրը շրջապատող խառն ամբօխին մէջ: Ոմանք անդիմադրելիօրէն անոր մղուած կը զգային ինքզինքնին. անդէտներն էին անոնք, որոնք սակայն կ'ուղէին հասկնալ: Ուրիշներ, իրենց հոգիին խորքին մէջ կ'երկրաւոր, անխորհրդած խանդավառութեան շարժումով մըն է որ կը հետեւէին Գալիլիացի մարգարէին: Արդ, քանի որ Փրկչին կամքն էր որ երևին մարդոց ներքին դիտումները, առակը՝ այդ գտումը կամ ընտրանքը կատարելու համար գործածելի միջոցներէն մին էր: Խուզարկու միտքերը, լսելով զայն, կ'աշխատին՝ մինչև որ գտնեն, մինչ անսրամիտ ունկնդիրները զարմանք կը զգան այդպիսի արգելքի մը առջեւ, կը յոգնին աշխատանքէ մը՝ զոր անօգուտ կը գտնեն, և, խրաչելով, դուրս կուտան իրենց սիրտին աչքերուն մէջ ծածկուած անհաւատութիւնը: Եւ պէտք է դիտել թէ համատեսականներուն յատուկ ուսուցումի այս ձեւը Փրկչին մէջ կը ցուցնէ մտածումի կերպ մը, համանման անոր՝ զոր կը պարունակէ չորբորդ Աւետարանը, ուրիշ հասարակաց գետին մը՝ որուն մէջ պատահաբար ի յայտ կուգայ երկու պատմութիւններուն համաձայնութիւնը:

Փրկչին առածներէն և առակներէն զատ, Աւետարանները կը պարունակեն տաղաւին խօսքի ընդլայնումներ, որոնց ընթերցումը կը բացատրէ ամբօխին վրայ Յիսուսի թողած տպաւորութիւնը (Մտթ. է. 28, 29): Պարզութիւն՝ միացած խորութեան, խիստ տրամաբանութիւն՝ զեղուն զգացմանց խոյանքներուն հետ դաշնաւորուած, քաղցրութիւն՝ զորովով խառն, որ սակայն, երբ հարկ ըլլայ, չի մերժեր բնաւ կծու հեզութիւնը և զկծանքին բարկ շեշտը. այս և ուրիշ յատկութիւններ կը միանան իրարու հետ, այս պերճախօսութեան տալու համար անբաղդատելի մեծութեան նրկարագիր մը: Խանդով կամ սուրբ սըրտ-

մտութեամբ կը սարսռայ մարդ անպատճառ, կարգալուծ աւելի քան տասնեւինը դարեր առաջ արտասանուած այս խօսքերը, որոնք ըսուեցան օտար բարբառով մը, և որոնցմէ հակիրճ և հասուածական մասեր միայն հասած են մեզի: Ստուգիւ, եթէ Բրիտոսէ «հոգի կենդանարար», ինչպէս կ'ըսէ Առաքեալը (Ա. Կրնթ. ԺԵ. 45), ու եթէ խօսքը գերազանցապէս հոգեկան գէնքն է, Յիսուսի խօսքը արդարապէս պիտի կարենայ բաղդատուիլ այն սուրին հետ, որուն ոչինչ չի կրնար զիմադրել, և որ ահարկու վէրք յառաջ կը բերէ հոն՝ ուր փրկարար կերպով չի գարներ: Բայց այնքան ներկուռ այս ուսուցումը Փրկչին ազդեցութիւններէն մին միայն եղաւ. վասն զի Յիսուս իր վարդապետութիւնը կը պատկերազարդէ իր գործելութիւններով (action) և մասնաւորապէս գործերով (oeuvre), որոնց մէջ երևան կուգայ իր գորութիւնը:

Ժ. Գ.

ՍԱՄԱՐԱՑԻՔ
Ի ՀՆՈՒՄՆ ԵՒ ԱՅՍՕՐ

1. — Սամարացոց ծագումը.

Սողոմոնի յաջորդին՝ Ռոբովամի թագաւորութեան ժամանակ հիւսիսի տասը ցեղերը բաժնուեցան Յուդայէն ու Բենեամինէն և Իսրայէլի թագաւորութիւնը հիմնեցին, որուն մայրաքաղաքները եղան յաջորդաբար Սիւքէմ, Թերսա ու Սամարիա: Վերջինս 721ին (Ն. Ք.) գրաւուեցաւ Ասորեստանի Սարգոն Բ. թագաւորէն ու այսպէսով վերջ գտաւ Իսրայէլի բաժանեալ թագաւորութիւնը:

Իր բնակիչները, թիւով 27,290 անձ, ըստ Սարգոնեան Տոմարի, տարուեցան Ասորեստան ու անոնց տեղ թագաւորը քաղաքացի, քութացի, սիւրիացի և այլն պատերազմական գերիներէ բաղկացեալ գաղթականութիւն մը զրկեց Սամարիա (Գ. Թագ. ԺԷ. 24). ապա, 715 ին, զրկեց նաև այլևայլ ցեղերու պատկանող խումբ մը Արաբացիներ: Մօտաւորապէս քառասուն տարի ետք, Սեննքերիթի յաջորդին ժամա-

նակ, բարելացի, ելիմացի և պարսիկ ուրիշ գերիներ ալ զրկուեցան: Բնիկներէն մաս մը միայն մնացած էին իրենց երկրին մէջ:

Յիշեալ գաղթականները մոռցան իրենց քանի մը հեթանոսական հուատաւիքները՝ հին բնակիչներու ջանքերով ու քարոզութիւնով իրենց զրկուած ու Բեթելի մէջ բնակութիւն հաստատած աքսորական քահանայի մը, զոր իրենք խնդրած էին, որպէսզի սորվեցնէ իրենց Եհովայի պաշտամունքը (Գ. Թագ. ԺԷ. 28): Սորվեցուց արգարև քահանան Հնգամատեանի պարունակած Օրէնքը, որ այնուհետեւ միակ ընդունուած օրէնքը եղաւ Սամարիոյ մէջ: Բայց Եհովայի պաշտամունքը ընդունելով հանդերձ՝ սոյն գաղթական ցեղերէն ամէն մէկը շարունակեց երկրպագել իր հայրենի շաստուածներուն: Ամէն բարձունք իր շաստուածը ունեցաւ ու ամէն քաղաք՝ իր ուրոյն կրօնքը (Գ. Թագ. ԺԷ. 29-44): Բարելոնի գերութենէ դարձին իրենց կրօնքին հաւատարիմ Իսրայելացիները ամէնքը գրեթէ յարեցան Յուդայի Հրեաներուն, որպէս զի կարենան համարձակ պահել մովսիսական Օրէնքը ու ազատիլ նորեկ գաղթականներու հալածանքներէն: Միւս կողմէն Եզրաս ու Նեեմիա արտաքսեցին Յուդայէն այն քահանաները և Ղևտացիներն ու Հըրեաները որոնք օտարական կիներու հետ ամուսնացած էին, ու ասոնք ուպաստանեցան Սամարիա:

Ահա սոյն օրինազանց Հրեաներու, Սամարիա մնացած ու Եհովայի նուազ հաւատարիմ Իսրայելացիներու և քաղաքացի, արամէացի, պարսիկ ու արաբ գաղթականներու խառնուրդէն առաջ եկաւ Սամարացոց ազգը:

Սիրաքի Գիրքը այսպէս կը գրէ Սամարացոց մասին.

«Երկու ժողովուրդ կայ զորս կ'անգոսնկ հոգիս, եւ երրորդ մը՝ զոր չ'արձար իսկ ժողովուրդի անուանել.

Սիրիի բնակիչներն ու Փղշացիները, եւ Սիւփեմի շերան իմար ժողովուրդը»:

(Սիրք Ծ. 27-28)

Միմեանց անմամուկ այս տարրերուն վրայ յետոյ աւելցան նաև Յոյներ, Հռո-

մայեցիներ և Սիրիացիներ, զորս Սամարիոյ մէջ հաստատեցին Մեծն Ազիքսանզր, Սելեւկեանք, Հերովդէս և Կեսարներ:

յետոյ անոնք շարունակեցին իրենց սրբազան վայրը նկատել Գարիզին լեռը:

2. — Սամարացոց հաւատալիքները .

Գերութենէ դարձին Սամարացիք Աստուծոյ ժողովուրդի մասը կազմելու իրենց յաւակնութեամբ՝ Տաճարի վերաշինութեան ատեն ուղեցին իրենք ալ զգործակցիլ Հրեաներուն (Ա. եզր. Դ. 2): Վերջիններու մերժումին վրայ անոնք առանձին տաճար մը շինեցին Գարիզին լեռան բարձունքը, ուր Յեսուի ժամանակ տեղի ունեցած էր մոլոսիսական օրհնութեանց վեհաշուք տեսարանը (Բ. Օրէնք Իէ. 12):

Սամարացիք շնորհունեցան Աստուածաշունչի յետնագոյն զիրքերը ու յարեցան միայն Հնգամատեանին: Մերժեցին նաեւ այն ամէն մարդկային աւանդութիւնները, զորս Փարիսեցիք պատուաստած էին Օրէնքին: Անոնք կը հաւատային միակ Աստուծոյ, կը մերժէին Աստուածութիւնը ներկայացնող ունէ շօշափելի պատկեր, կը չարգէին Մովսէսը իբրև մարգարէ ու կը պարծնեային՝ թէ իրենք Հրեաներէն աւելի խզմատօրէն կը պահեն Օրէնքը: Կը հաւատային բարի և չար հրեշտակներու և երկիրքի ու դժոխքի գոյութեան, վերջին գտաստանին ու մեռելոց յարութեան: Ահարան, որուն իրենք ալ կ'ակընկալէին, կ'անուանէին Տալիֆ, որ կը նշանակէր պատուող, ուսուցանող: Ասկէ՛ Սամարացի կնոջ սա խօսքը. «Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեայն Գրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատկեցի մեզ զամենայն» (Յովհ. Դ. 25): Անոնք կը պահէին շարաթը, ունէին թլփատութիւն, կը խոտէին երբորդ ամուսնութիւնը ու երկրորդ անգամ կ'ամուսնանային այն պարագային՝ երբ անգուակ ըլլար առաջին կինը. այս պատճառաւ խիստ հազուադէպ էր անոնց մէջ ամուսնալուծումը: Մէկ խօսքով կ'ընդունէին հրէական հաւատալեաց էական մասերը ու կը մերժէին աւելորդները, որոնք ետքէն կցուած էին Օրէնքին: Սամարացիք գլխաւորապէս կը տարբերէին Հրեաներէն իրենց ուրոյն կրօնական պաշտամունքով զոր կը կատարէին Գարիզինի տաճարին մէջ: Վերջինիս կործանումէն

3. — Հրեայք և Սամարացիք .

Տեսնք թէ ի՛նչպէս Սիրաքի գիրքը կուպաշտ եղոմայեցիներուն ու Փղշտացիներուն կը նմանցնէր Սամարացիները: Հըրեաները մեծագոյն նախատինքը ըրած կը համարէին Յիսուսի՝ անուանելով զայն Սամարացի (Յովհ. Ը. 48), ու անպատուելու համար Սամարացիները՝ Սամարիա գաղթող հեթանոս ժողովուրդին՝ Բութացիներու անունը կու տային անոնց: Իրենց կարգին Սամարացիներն ալ նոյնը կը փոխադարձէին Հրեաներուն: Կը պատահէր երբեմն որ Սամարացիք՝ խտրելու համար Հրեաները՝ կրակ կը վառէին լեռներու վրայ, երբ տակաւին պաշտօնապէս չէր յայտարարուած նոր լուսինը կամ ամսագլխի օրուան տօնը: Յովսելպոս կը պատմէ թէ անգամ մը Սամարացիք մարդկային սուկորներ ձրղեցին Երուսաղէմի Տաճարին մէջ՝ խափանելու համար Պատեքի տօնը (Հնիւ. ԺԸ. Գիրք Բ. 2):

«Ոչ երբեք խտնակին Հրեայք ընդ Սամարացիս», կ'ըսէ Աւետարանը (Յովհ. Դ. 9): Գալիլեացիները Երուսաղէմ երթալու համար կը նախընտրէին Պերէայի՝ այսինքն Յորդանանու ձախ փիլ երկար շըրջանը ընել, փոխանակ անցնելու Սամարիոյ կարճ ու կտրուկ ճամբէն, ուր նշաւակ կ'ըլլային ամէն տեսակ խաղճութեանց:

Եւ սակայն թալմուտէն կ'իմացուի թէ Օրինաց վարդապետները համեմատաբար չափաւոր էին Սամարացիներու մասին իրենց դատումներուն մէջ: Անոնք Սուրբ Երկրի լրացուցիչ մասը կը համարէին Սամարիան ու կ'ըսէին թէ ամէն ինչ սուրբ է հոն — հողը, ջուրը, տուները, ճամբաները: Կը կարծէին թէ կարելի է Սամարացիներու բազարջը գործածել Պատեքի տօնին ու ունէ արգելք չկայ սեղանակից ըլլալու անոնց, պայմանաւ որ գինի ու քացախ չգտնուի սեղանին վրայ: Բայց հեթանոսներու պէս Սամարացիներն ալ չէին կրնար մասնակցիլ զոհերուն, վասնզի կը կասկածէին անոնց Աստուծոյ ժողովուրդը ըլլալուն: Սակայն և այնպէս կուպաշտ չէին համարեր զանոնք. շատ շատ կը նը-

մանցնէին Սաղուկեցիներուն: Մէկ խօսքով՝ Սամարացիք կը նկատուէին ոչ թէ օտար ժողովուրդ մը, այլ թերակատար կրօնքով ցեղերու խառնուրդ մը:

4. — Սամարացիք Աւեսարանին մէջ.

Յակոբի ջրհորին քով Յիսուսի սամարացի կնոջ հետ ունեցած խօսակցութիւնը յատկանշական գիծեր երևան կը բերէ Սամարացիներու և անոնց ու Հրեաներու միջև գոյութիւն ունեցող հակառակութեան մասին: Եւ սակայն՝ ո՛չ Յիսուսի աշակերտները կը դժուարանան ուտելիք գնելու երթալ Սամարացիներէն և ոչ վերջինները վաճառել կը մերժեն անոնց: Ոչ միայն սամարացի կինը կը հաւատայ Յիսուսի, այլ Սիւքարի բնակիչներն ալ կ'ընդունին աստուածային Վարդապետը. շատերը կը հաւատան անոր և Յիսուս կը հաւանի երկուօր մնալ անոնց մէջ: Հետագային Յիսուս սաստիկ կը կշտամբէ Յակոբոսն ու Յովհաննէսը, որոնք երկիրքէն կրակ իջեցնել կ'ուզէին հիւսիսային Սամարիոյ մէկ գիւղին վրայ, ուր չէր ընդունուած իրենց Վարդապետը: Երբ Հրեաները սամարացի ու գիւահար կը կոչէին Յիսուսը, ան երկրորդ կոչումը միայն կը մերժէր, ու տասը բորոտներու պատահարին ժամանակ ամենագեղեցիկ գեր մը կու տար սամարացի — այլագի — բորոտին (Ղուկ. Ժէ. 11-19): Միւս կողմէ, սակայն, երբ փորձի համար քարոզելու կը զրկէ Յիսուս իր աշակերտները՝ կ'արգիլէ անոնց մտնել հեթանոսաց երկիրներն ու Սամարիոյ քաղաքները, խուսափելու համար անշուշտ պատահելիք դժուարութիւններէն (Մատթ. Ժ. 5): Առաքեալները Սուրբ Հոգին ընդունելէն յետոյ պիտի երթային քարոզելու « յամենայն Հրէաստանի և ի Սամարիա և մինչև ի ծագս երկրի » (Գործք Ա. 8): Եօթը սարկաւազներէն Փիլիպպոս Սամարացոց մեծ թիւ մը պիտի դարձնէր, ի միջի այլոց նաև Սիմոն Մօզը, և Պետրոս և Յովհաննէս Երուսաղէմէն պիտի երթային Սամարիա՝ Սուրբ Հոգին տալու համար նորադարձներուն (Գործք Ը. 4-17, 25): Հետագային Սամարիա ունեցաւ շատ մը եպիսկոպոսական աթոռներ, որոնց կարգին էին Սերաստիոյ և Նէապոլսոյ աթոռները:

Ծանօթ է նաև՝ որ քրիստոնէութեան ջատագով Սուրբ Յուստինոս Վկայի ծննդավայրը եղած էր Նապոլուս:

5. — Արդի Սամարացիք:

Կայ տակաւին նապոլուսի մէջ փոքրիկ հասարակութիւն մը Սամարացիներու, որոնք հաւատարմօրէն կը պահեն իրենց նախկին կրօնքն ու սովորոյթները — միաստուածութիւն, շաբաթի և տօներու պահպանութիւն, ակնկալութիւն Մեռիայի, ամուսնութիւն միմեանց մէջ և Հնգամատեան: Ամէն տարի Գարիգին լիբան վրայ կը կատարին Պատեքի, Պենտեկոստէի և Տաղուարահարաց տօները: Ունին քահանայապետ մը որ կարմիր մետաքսէ երկար պարեզօտ մը կը հագնի ու ճերմակ փաթթօցով մը կը ծածկէ գլուխը: Իրենց սինակոկին մէջ զգուշութեամբ կը պահեն Հնգամատեանի ձեռագիր մը որուն աւելիքան երեք հազար տարուան հնութիւն կու տան, մինչ իրականին մէջ քրիստոնէական ժի. դօրէն անդին չ'անցնիր ան: Այս փոքրիկ հասարակութիւնը, որ սպառնու վրայ էր, վերջերս կհանքի փթթում մը ունեցաւ և երկու հարիւրի կը հասնի այսօր իր անդամներուն թիւը:

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՕՄԳ

Կեանքը վայրկեան մ'ի միայն, բայց այդ վայրկեանը բաւական է յարիսնակակալ քանակու ձեռնարկելու համար. կը սխալիմք իրմէ պահանջելով այն քանը զոր չի կրնար տալ վստակ չ'ունի տաղտըքները. բայց կարծելով թէ ան պիտի տեսնէ, մինչ այս մինչ այն, կը խորհիմք կը սխալեմք. և անստ՛յս իսկ է մարդն ինքնին:

Մի՛ վստանիք այն մարդուն որ անկէ քան յա կը գտնէ, այն մարդուն որ անկէ քան զի կը տեսնէ, և ո՛չ անդի այն մարդուն որ անստըքն է անկէ քանի:

Հգոր է այն մարդը որ կրնայ յարեւ ինքզինին:

ԲԱՆԱՍԵՂՆԱԿԱՆ

Մ Ա Հ Ո Ւ Ա Ն

Քանի կուգամ քեզի մօտ, արձանացեալ ո՛վ Ըսուեր,
 Լըռութենէդ լըռութիւն կ'առնեն քրները կարծես.
 Երբոր հեռուն էիր դեռ՝ ո՛րքան յանախ քեզի ես
 Քեքեւորէն եմ խօսած ու կարգացած հըրաւէր...

Մինչ կը սեսնեմ քեզ հիմա, անւարժ ու դէմըս կանգուն,
 Իբրեւ դուռ մը բարձրաբերձ՝ համբան յանկարծ աւարտող,
 Ռո՛վէ կ'անցնիմ ու կ'իյնանի գուրբի մը մէջ մըրթողող,
 Ռո՛վէ դարերը անցան, որ կ'սպասէ դարերուն...

Եւ եթէ չեմ սարսափիր յամբ սակայն ապահով
 Մերձեցումէն հասակիդ՝ որ կը մեծնայ ամէն օր,
 Կը մըրսածեմ բայց քեզի լըջութիւնով եւ ուժով...

Յաւերժութիւնդ որ առնէ պիտի իմ կեանքս անցաւոր՝
 Կուսայ կանխաւ ռազէիս անանցին շողքը փարբամ
 Եւ եւս սընունդդ է, ո՛վ Մահ, որ ես հիմա կ'որոնամ...:

1932

Վ.Ա.Հ.Ա.Ն ԹԷՒԷՒՆԱՆ

Ա Ն Ձ Ր Ե Ի Է Ն Վ Ե Ր Ջ

Շըբունջ մը մե՛ղմ՝ որ կը լայննայ ծառէ ծառ...

Անտառին մէջ՝ համանուագն իրերու...

Աստուածութիւնը սարրերուն՝ անըսպառ

Աբարչութեան օրհուրիւնն յորդ կը հեղու:

Համակ կեռոյթ է ժիր կանաչն անտառին,
 Ա՛սղ մ'է կախուած շուրթէն ամէն տերեւի,
 Հեռո՛ւն, տուներ ջահերու պէս կը վառին,
 Ու լուռ կ'երգէ հողն իր կարօ՛սն արեւի:

Խայտանքն ինչպէ՛ս, ծաղիկներու շունչերէն,

Աղօթքի պէս կը փաթթուի հովերուն...

Միջոցին մէջ անյայտ ուժե՛ր կը թեւեն

Ու բոյսերուն կու սան սարսուռ մը բեղուն:

Հեռուներէն՝ հունչը յոգնա՛ծ զանգերուն...

Չորերուն մէջ կէս-երանգներ կը յածին,

Ու կը ժըպտի պահն յուզումով մ'ակաղձուն.

— Ո՞վ է քերթողն այս լուսասառ քերթուածին...:

Մութը կ'իջնէ շոնանտառին կողերէն.

Հանդիսատար անգորրութիւն մը չորս դին.

Լըռութեան հաւտ բաբախումին ընդմէջէն

Եւ կը լըսեմ հեւքն յըղութեան խորհուրդին...:


Պոռմնական, Մայիս 1933

Վ.Ա.Հ.Ա.Ն-Վ.Ա.Հ.Ա.Ն

Գ Ր Ա Կ Ա Ն

Վ Ա Ջ Ա Ն Թ Է Բ Է Կ Ա Ն Ի Գ Ր Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ Ո Ւ Ն Ե Պ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

(Գ Ա Ռ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Յ Յ Ո Ր Ե Լ Ե Ա Ն Ի Ն Ա Ռ Ի Թ Ո Վ)



Վ. Թէքէեան ծնած է Պոլիս, Օրթա-
գիւղի մէջ, 1878 ին: Ծնողքը Կեսարացի
էին, կանուխէն Պոլիս հաստատուած: 1878ը
նշանակելի և յուսատու թուական մը և-
ղաւ Թրքահայ ժողովուրդի ժամանակակից
պատմութեան մէջ: Այդ թուականին էր որ
Պերլինի դաշնագիրը հայկական բարենո-
րոգումներու անխուսափելի պէտքը կը վա-
ւերացնէր և կը ստեղծէր հայկական ցա-
ւագին հարցը, որ ճակատագրական բան
մը պիտի ըլլար Թրքահայերու համար:

Որիմեան կանուխէն գուտտացի հա-
յուն և հայրենի երկրին կենդանի և ուժեղ
ձայնը եղած էր Պոլսոյ մէջ. և մայրաքա-
ղաքին ազգ. իշխանութիւնը ու հայ ժո-
ղովուրդը, թոթուած իր զարաւոր թըմ-
րածութենէն, Վասիորի հանդարտ ջուրերէն
անդին՝ տակաւ վարժուած էր տեսնել հե-
ռաւոր հորիզոններու մէջ իր տուայտող
արևնակիցներն ու պատմական հայրենի-
քին աւերածութիւնը և ժամոնակը եկած
էր իրեն համար իր ազգային և հայրենա-
սիրական պարտականութիւնը կատարելու
անոնց հանդէպ: Թերևս առաջին անգամ
էր որ դարաւոր խուարէ մը ետք, ազգա-
յին համայնական գիտակցութիւնը կը
սաղմնաւորէր միտքերու մէջ:

Յանկուցիչ երազներու մթնոլորտ մըն
էր որ կը սաւառնէր Հայ երկրին և Հայ
ժողովուրդին վերև, և ծնունդ կուտար
անօրինակ ոգևորութեան մը և տենդային
շարժումի մը: Ամէն մարդ գերագոյն մը-
տահոգութեան մը մէջ կ'այլեր, իրակա-
նացնել ու ստեղծել Ազգին վերածնունդը:
Կրթութիւնը և զարգացումը օրուան հացէն
աւելի կարեորութիւն կը ստանային, եւ
զպրօցն ու մամուլը հեքոտ շարժումի մը
կը սկսէին, լոյսին առջև ճամբոյ բանա-
լու մտահոգութեամբ՝ հայ երկրին մութին
ու քառսին մէջ: Զարգացած երիտասար-
դութիւնը իր մէջ կոչում ու առաքելու-

թիւն կը զգար վարելու այդ շարժումը,
կերտելու համար հայ ժողովուրդին փըր-
կութիւնը:

Վ. Թէքէեան այդ կրողային տենդոտ
չըջանի ծնունդն էր: Իր միսերուն և ոս-
կորներուն մէջ վաճառականութեան և շա-
հարկութեան բնազդը ունեցող սերունդի
մը պատկանելով հանդերձ՝ գործի աշ-
խարհը չպիտի խօսէր իր հոգիին, ինչպէս
էր ամիրաներու և պետական մարդոց շա-
ռաւիղներուն համար, վասնզի այդ օրե-
րուն, ամէն ոք կը զգար թէ ամէնուն
առջև բաց կը մնար միայն ազգային վե-
րածնունդի հոտարակոց աշխատանքը. և
հայրենն ու մեծերը, անգիտակից և բա-
նական մղումէ մը տարուած, թերևս հա-
կառակ իրենց գրական մարդու նախասի-
րութիւններուն, մտիկ ընել հարկադրուած
կը զգային այդ նոր ու տարտամ ձայնին:

Վ. Թէքէեան, ուրիշ շատերու հետ, քըշ-
ուեցաւ այդ հոսանքէն: Օրթագիւղի նախ-
նական վարժարանէն, որ զեռ չափով մը
կը պահէր իր անցեալի փառասոր աւան-
դութիւնները. անցաւ Իւսկիւտարի Պէր-
պէրեան վարժարանը, անկէ ալ՝ Ղալա-
թիոյ Կեղրոնական վարժարանը զոր կը
վարէր, այդ օրերուն, եթէ չեմ սխալիր,
մեծ հայրենասէրը, Մինաս Չերազ:

Ուսանողական շրջանին իսկ՝ բնական-
օրէն վարակուեցաւ իր շուրջը շինուած
շարժումէն, վասնզի անդիմադրելի բան
մըն էր ան, հրապոյրին գինոզնոզ բոլոր
ուժովը: Դեռ վարժարանի զրասեղաննե-
րու վրայ, ան յափշտակուեցաւ «Հայրե-
նիք» թերթի կատարած առաքելութենէն,
որ, թիֆլիսի Մշակի ուղղութեամբ, պաշ-
տօնը տուած էր իրեն՝ նոր գաղափարնե-
րու և ժամանակի ոգիին թարգմանը ըլ-
լալ հայ ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ:
Հայրենիքի շարժիչ ուժերն էին կարգ մը
նորեր. ողբացեալ Ա. Արփիարեան, Յ.

Շահնագար, Տ. Կամարական, Լ. Բաշալեան, Ա. Զօգանեան, Զօհրայ, Հրանդ Ասատուր, և այլն: Ասոնք ընտանիք մը կը կազմէին, մեծ մասով դուրս եկած՝ Պէրպէրեան և Կեղրոնական վարժարաններէն. և բոլոր անոնք որ այդ վարժարաններէն կ'անցնէին, տեսակ մը ժառանգականութեամբ՝ մաս կը կազմէին այդ ընտանիքին: Վ. Թէքէեան այդ ընտանիքին կը պատկանէր: Երիտասարդներ էին անոնք, որոնք իրենց միամիտ և պաշտելի հաւատքին մէջ, կը զգային թէ պատգամ մը ունէին տանելիք այն ժողովուրդին որուն արիւնը կը պտուտքէր իրենց երակներուն մէջ: Պայքարի, ընդվզումի, անհանգարտ, շարժումի խօլ կեանք մը կը վարէր զիրենք, կ'ուզէին շարժել հինաւուրց անսասան ժայռը իր պատուանդանին վրայ՝ ազատ ծովերը ակօսելու համար:

Թէքէեան, այս պահուն, ըսինք, Կեղրոնականի գրասեղաններուն վրայ, լուկեաց, գլխահակ, հեղ ու երագուն տղան էր. աչքերը կը սեւեւէր մերթ այդ բունկած հորիզոնին, և անկէ փրթող և իրեն հասնող ձայներու փսփսուքը և մտերմութիւնը կը ժողվէր, և մեծերու խաղերը օրինակելու մանկունակ զբօսանքով մը, ճերմակ թուղթերուն կը յանձնէր իր զրոզի առաջին փորձերը, և ինչ հեշտանք ու բերկրութիւն անոր համար, երբ այդ թուղթերու պարունակութիւնը մերթ կը շողար տպուած էջերու վրայ, իր հմայուած աչքերուն դիմաց, որուն հաւտալը չէր իրար:

Թէքէեան գտած էր իր ճամբան, փառքի և գործի ճամբան. իր երէց եղբայրներուն քով և անոնց առաջնորդութեան տակ, և կը նետուէր հրապարակ թեւերը բացած. սկիզբը՝ անհամարձակ և խպնոտ քայլերով, Ինչո՞ւ չէ. եթէ ուրիշները պատգամ մը ունէին այն ժողովուրդին որ իրենն ալ էր, ինքն ալ պիտի կրնար լսեցնել անոր՝ իր ձայնը:

Այս ճամբուն մէջ է որ կը հանդիպինք իրեն իննսունական թուականներուն, իբր զբռն մարդ, յօղուածագիր, հրապարակագիր, խմբագիր և վերջապէս ու առաւելագէտ բանաստեղծ:

Երիտասարդութիւնը իր տենդագին խանդին մէջ և կորովին հեղեղող թափին տակ, չափ ու կշիռ չի ճանչնար, ան իր

աճապարանքին մէջ՝ թեւերը լայն կը բանայ ամէն բան ընդգրկելու անզուգայ ըզձանքով, ամէն բանի տիրելու անսահման խիզախումով: Վերածնունդի երկունքները իրենց սանձակոտոր վագքին մէջ ամէն բան իրարու կը խառնեն յաճախ և դիրքերն ու կոչումները իրարու հետ կը շփոթուին և իրարու մէջ կը ձուլուին: Եթէ սակայն այս ընթացքով գործունէութեան թափը կը ծաւալի և կ'ուժեղանայ, արուեստի նրբութիւնը և մշակումը կը տուժն յաճախ. մագերու գիսախօլ խառնամանուժով մը գոր ամէն կողմէ փշոզ հովերը թընճուկի կը վերածնն: Սակայն, Թէքէեան, գործունէութեան այս խառնակ թոհուրոհին մէջ, գիտցաւ մտիկ ընել իր սրտին ու հոգիին ամենէն ընտանի ձայնին: Բանաստեղծութեան կը պատկանէր ինքը, և քնարն էր որ պիտի պատշտէր իր նրբին մատներուն:

Եւ եթէ քշուեցաւ ընդհանուր հոսանքէն, հրապարակագրութեան և յեղափոխական արկածալից գործունէութեան, օրուան խոնջէնքէն ետք՝ զիշերուան անդորութեան ու մենութեան պահերուն, միշտ փնտոեց իր սենեակին անկիւնը նետուած քնարը որ ամենէն աւելի կը յանկուցանէր իր հոգին:

Ան՝ առաջին օրերէն մինչև այսօր, իր յիսունը անցած տարիներուն, հոս և հոն, հրապարակագրի գրիչը շարժած է, և թողուցած է ազգային գործերու, ընկերական և հասարակական հարցերու շուրջ, տեսութիւններու և խորհրդածութիւններու արժէքաւոր էջեր, որոնք իրարու միացած ստուար հատոր մը պիտի կազմէին հանգարտ, իրատես, գործնական և բանաւոր խորհուրդներու, յստակ ու մեկին յեղուով մը գրի տոնուած: Սակայն իրեն կը պակսէր պայքարի մարդուն կորովի ջիղը, և մամուլի կրկէսը անընդունակ պիտի ըլլար իր էութեան խորքը, իր ամբողջութեանը մէջ, թարգմանիչ և իրեն քաշել զանգուածները որոնք սովորաբար կը տարուին աւելի համարձակ և աւելի ուժեղ ձայներէ, առիւծի մոնչիւններէ: Ինքը, յաւիտենական տղան էր. միամիտ, բարի ու հեղահոգի, երազկոտ և հմայուած, որ պիտի ուզէր երգել հանգարտ ջուրերու եղերքը, ուռնիններու ստուերին տակ:

Այդ երգը կը մնայ իրմէ, իբր հարուստ ծնունդը իր հողիին, որ զինքը ըրած է մեր ժամանակակից բանաստեղծներու լուսագոյնը և առաջինը:

Վ. Թէքէեանի քնարերգութիւնը մօտեցած է ամէն ձայներու որ կուգային իրեն բնութենէն, աստուածներ փնտռելով այդ արձագանքներու մէջ. նախնական մարզու բնագոյային մղումով մը կարծես, որ խօսքէն աւելի երգը փնտռած է իր շքութունքներուն վրայ: Բայց ան ամենէն աւելի մտիկ ըրած է իր սրտի ազգումներուն, իր հողի խորունկ ձայներուն, ներանձնական երազանքներուն, իր սէրերուն, յոյսերուն, տենչանքներուն, պատրանքներուն, խորհրդաւորին հրապոյրներուն, և այլն:

Ան լայն բացած է իր հողին իր հայրենի երկրին ներշնչումներուն, իր ժողովուրդին անմեռ յոյսերուն, տենչանքներուն, տաղանքներուն, ցաւերուն և տառապանքին, հայրենի աւանդութիւններու և զրոյցներու, հայ մտքի ստեղծագործութեան յախտնական և անկորնչելի յիշատակարաններուն, հայ լեզուին, եկեղեցիին, արուեստին, և հայրենի աւերակներու, որոնց փռչիւններուն մէջէն դուրս կը բերէ յաճախ հայ հողիին սրբութիւնն ու ազնուականութիւնը:

Բայց ինչ որ այս ամէնուն մէջ, իր ստեղծագործութեան ամենէն բնորոշ և կատարող մասը պիտի մնայ, իր մէջ այն իմաստասիրողի ներքին խռովքն է որ իր քերթուածներու մէկ կարևոր մասին կուտայ այն խուսափուկ, ստուերային, տարտամ և եթերային հորիզոններու տեսիլը որ երբ կը կարծես ստուգութիւնը բռնելու շօշափել, կը տեսնես յանկարծ, հիացումով կայծկլտուն նայուածքիդ զիմաց, փռչիւնացումը, անյայտացումը և անէացումը անոր, երկինքի երեսին վրայ յանկարծօրէն սրբուած ամպի ծուէններու պէս: Իր մտածելու եւ արտայայտելու կերպը, քիչ մը Բընանինը կը յիշեցնէ մեզի, որ իր ոճի գեղերփնող վրձինումին մէջ, երազին կը հագուելցնէ ստուգութեան պատմուճանը, բայց անողոք բռն մը, քերես, մի գուցի, ա՛խ, երանի քե մը կուգայ, տարակոյսի մութ և ցաւագին քօղով մը պարուրել զխանալու ծարաւի հողիդ:

Ուրիշ սեփական զիծ մը՝ Թէքէեանի քնարերգութեան մէջ, է այն սիրուն և առինքնող կերպը որով ան իրականութեան, առարկայականին մէջ կը տեսնէ մարդկային հոգեկան տեսիլ մը, յաճախ շնորհալի գիւտերով և զմայլելի հնարքներով, բանաստեղծական խորհրդապաշտ զպրոցին սիրական արահաններուն վրայ, որ մարդկային հոգին կ'արբեցնէ, մերկ ու չոր իրականութեան մէջ տեսնելով իր տենչանքներու և երազներու մարմնացումը:

Այս երկու հիմնական զիտակէտները ամենէն աւելի կ'անուշցնեն իր ստեղծագործութիւնները, բարձունքներու և եթերային ոլորտներու անուշահոտութիւնները և բերկրանքները բերելով իրականութենէն և կեանքէն յուսախար մեր հողիներուն, նոյն ատեն մտքի այս ստեղծումը, որքան անուշ և որքան շնորհալի, կը լեցնեն ու կը սնուցանեն մեր ներսը մեր յուսախարութիւնները, դառնութիւնները, պատրանքները կեանքին և մարդկային ճակատագրին հանդէպ, լոցող հողիներու զոժութիւնը պարզեցնելով մեզի, յախտնական ցաւին և չարիքին խոցոտումներուն դէմ:

Վ. Թէքէեանէ ունինք մինչև հիմա քերթուածներու չորս հատորներ. Հոգեքերթուածներ 1901) Հրաչայի Յարութիւն (քերթուածներ 1914), Կես զիշերեկ մինչև Արշալոյս (քերթուածներ 1918), Վերջինը Ար- (քերթուածներ 1919-1933):

Այս չորս հատորները մեզի կը պատկերացնեն Թէքէեանի ներշնչումներու մեծ մասը, և նոյն ատեն իր արուեստին զարգացումի յիշումը: Ինք իսկ կը խոստովանի թէ իր արուեստը կեանքի սովորական ընթացքն ունեցած է: «Հոգեք»ը կը պատկերացնեն իր պատանեկան և երիտասարդական առաջին տարիներու ծանր և անվստահ քայլերը դէպի արուեստի խորանը: Այդ քերթուածներու մէջ թէև կը կուտես բանաստեղծին քայլելիք ճամբուն բոլոր երկայնութիւնը և հանճարի ուղեգիծը, բայց անոնց մէջ դեռ կ'ընթանայ ան տղու անհաստատ քայլերով, տեսակ մը խարխափումով և տարտամ ու անկշիռ վարանումներով. թէ՛ խորքին թէ՛ լեզուին և թէ տողերու չափական կառուցուածքին մէջ: Բայց վարպետը չպիտի ուզէ յամենալ այդ վարանքին վրայ, պիտի քալէ,

պիտի փոխէ տեղը, նորութիւններ պիտի փնտռէ միշտ. նորութիւններ ձևի, լեզուի, կշռոյթի և երաժշտականութեան. և այս նորութիւններն են որ պիտի գործակցին վարպետը երևան բերելու անոր մէջ. կը գրէ ան՝ աւելի վերջը «Վարպետին» տիտղոսուած քերթուածին մէջ.

Է՛ն սխուր բանը կեանքին,
Տրխո՛ւր. քանզի ծաղրելի,
Անցնիլը չէ՛, աւելի՛
Կենալն է իր տեղը ճիւն:

ու կը շարունակէ.

եւ կը խորհիս քէ այդպէս,
Ժամանակի ժանգիւն դէմ
Դո՛ւն, խելացի ու խոնմ,
Խնդրիճո՞ղ անեղծ կը պահես:

Թէքէեան զո՛հ չէ երբեք այն մարդէն որ կ'անցնի, կը շարժի, առանց իր տեղը փոխելու, և աս, որչափ ուրիշներու՝ նոյնչափ և աւելի իրեն համար:

Հրաշայի Յարութիւնը երևան կը բերէ արդէն Թէքէեանի հոգին ու երգը, իր հասուն լրութեանը մէջ. ան անցած չէ միայն, այդ կարճ տարիներու ընթացքին, այլ փոխած է իր տեղը, և ի՛նչ գեղեցիկ ու զմայլելի տեղ մը ապահոված է իրեն մուսաներու կալուածին մէջ որ զայն կարգալը արբեցութիւն մը կը դառնայ մեզի:

«Արևը» քերթուածին մէջ՝ ան իր նայուածքը կը սեւեռէ, տեսակ մը առհաւական վախով, վերջալոյսի պահուն արևի գունտին, և զսպուած տխրութեամբ մը համակուած՝ կը տեսնէ անոր նուազիլը և հատնիլը հորիզոնին տակ: Բայց ի՛նչ բերկրանք իրեն համար, երբ հետեւեալ տուտուն՝ դարձեալ, իր բոլոր պայծառութեամբ ու շքեղութեամբ՝ դուրս կուգայ ան երկինքի ծայրէն, ու չմեռնելու կարօտ մը կը լեցնէ զինքը որ կը խտանայ իր սահարցումին մէջ.

Արեւն ո՛ւրկէ, երբ ամէն իրկուն ձգոյն վար կ'իջնէ,
Ո՞ւրկէ նորէն կը ստանայ իր փայլն ու բոցը վաղուտն.
.....
Նորէն երկի իրկուն, հորիզոնին վրայ պայծառ
Թափեց պարպեց ան՝ հուկ շիթերն իր մուրիճ ծիրանի.
Մինչ այս առեալ լեփեցուն հուր հեղուկով մ'անբապտո
Հանդիպակաց երկրմբին վրայ փառ of կ'երեի:

Այս պատկերին մէջ, նախանձ մը, ցաւ մը կը զգաս որ կը խոռովէ բանաստեղ-

ծին զգայուն հոգին, և սակայն կը վարանի զայն ըսել, բայց այդ ցաւը կ'ապրի իր մէջ. տարի մը վերջը պիտի գրէ ան «Աշուն» քերթուածին մէջ.

Մենք կը մեռնիճք. մինչդեռ դո՛ւն, ո՛վ բրնձիւրի, կը
Թէ՛ մեր կեանքին ես նրման. [խաբես,
Ա՛ն, որքան ցաս կեանքեալ տեսար անցնիլը այդպէս,
Ո՞ւրքան սիրեք մէջդ ինկան:

Կեանքի անստուգութեան այս մտածումը կը յաճախէ իր մէջ, ճակատագրի առեղծուածը կը հալածէ զինք միշտ. և կը գրէ դարձեալ «Կ'անձրեւէ, Տըղա՛ս» կտորին մէջ:

..... կ'անձրեւէ, սրգա՛ս,
Կ'անձրեւէ՞ երբեմն հոգիիդ մէջ ալ.
Կը մրսի՞ սիրեղ եւ կը դողըղմա՛ս,
Խորհելով պայծառ արեւին անցեալ.
.....
Գորտն մը ներկա զոց հակատագրին...
Բայց կուլաս, սրգա՛ս
.....
Լա՛ց չը գիտնալով, խեղճ անգէտ սրգաս,
Խեղճ որք կեանքին, ան. լա՛ց որ մեծնաս:

Ճաւազին շեշտ մը ունի այս քերթուածը՝ իր խօսքերու պարզութեան հակառակ, և գորովի անզուսպ կարօտ մը կը մատնէ իր մէջ: Այս լացող տղան, ինքը, բանաստեղծն է. կը սիրէ լալ ան. լացը կեանքի աճուամին աւելն է անոր համար. լալով պիտի մեծնանք:

Բանաստեղծը սակայն կոխու չունի, բողոք չունի կեանքին, ճակատագրին դէմ, ըմբոստացումը շատ չի խօսիլ իրեն, ապարդիւն է ան. համակերպութիւնը գերագոյն սփոփանքն է անոր համար:

Ան կը գրէ դարձեալ ուրիշ քերթուածի մը մէջ.

Վաղուց է որ կեանքն ինձի ամէն հրճուանք զրուցաւ.
Ա՛լ վարժուած եմ առօր.
Բայց չունենա՛լ ո՛չ մէկ վիտ, յարատեւող ո՛չ մէկ ցաւ,
Որ հոգիիս մէջ պրզոտ
Յրօսակութիւնն իր դրճէր եւ կազմէր կայն օրերու.
.....
Չունենա՛լ վիտ մը քրեղ, անկուն ու կարճ ինչպէս վեմ,
Որուն վրայ հակած միտ,
Կեանքս աշխատէր ու կերէր անկէ անդի մը վրտեմ,
Չունենա՛լ զայն, ան, ի՛նչ վիտ . . .

Բանաստեղծը, հրճուանքներու պակասէն, վիշտը, մնայուն վիշտը, կը փնտռէ լեցնելու համար իր կեանքը և անոր իմաստ մը տալու համար: Թէքէեան ունեցաւ այդ

վիշաք, իր ցեղին փճացումն էր ան. իր երազներու ամբողջական փլուզումը, վիշա մը՝ որ տուաւ իր կեանքին իմաստ մը, և որ կ'ապրի իր երգերուն մէջ, խորունկ և զուսպ լացերով, հառաչանքներով և հեծեծանքներով: Այս պահուս աչքերուս գիմացը ունիմ Թէքէեանի դէմքը, գրասեղանի մը վրայ հակած. վշտի արձանացումն է ան. մաղերը թափած են իր բաց գանկին վրայ, Մասիսի սգաւոր գլուխին պէս իբր թէ ձիւնով սքողուած, հայկական խրոխտ քիթը աչքերու խորքէն վեր կը բարձրանայ բողբոջի մը ցցուածքով, բայց լայն ճակատն սեմին վրայ գիծ մը կը բարձրանայ, ցաւագին երգի տողի մը երկարութեամբ:

Ան՝ աւելի վերջը պիտի ընտանենայ մահուան և անէացումի գաղափարին եւ անուշութեան, և զայն պիտի կանչէ իբր գերազոյն բարին ու մխիթարութիւնը, հնդկական նիրվանայի տուած սփոփարար երջանկութեամբ:

Կը գրէ Սեր հատորին մէջ «Մահուան» քերթուածով.

Պիտի ուզեմ երբալ մահուան կամովին
 Օր մը՝ հաստա եւ դեռ տառոյ կայլետով

 Աբալայական, ասուածային հիւրն է ան,
 Որ մեր խոնարհ յարկէն եր կերտ կը մտնէ,
 Եւ մըղեյով յանկարծ պատեր դրձնէ,
 Կը վիտարկէ զայն պալաշի մ'անսահման:

 Ո՛րքան մտրդիկ հաւատացին Ասուծոյ
 Եւ կոչեցին զԱյն բարեգութ, բարեխրեամ.
 Բայց ե՛ս, ո՛վ մահ, աւելի Քեզ կը հասամ.
 Զի կը տեսնեմ Քեզ եւ Քու գործը սիրոյ . . .

Մահը՝ այլևս, հասարակ և ռամիկ մարդուն սարսափի ուրուականը չէ, երկնային ազատարարն է, Լամարթիին բացատրութեամբ, սիրոյ և փրկութեան աւետարեր հրեշտակը: Եւ խորունկ պատճառը կայ ասոր. կեանքի վրէպումը, հոգիին ամէնէն աւելի փայտաշած տենչանքներուն, յոյսերուն, ձկառումներուն, բոլոր երազներուն ցաւագին խորտակումը, որ ապրող մարդուն հասարակաց բաժինն է հոս. գիտնալու անմարելի տենչը և չկրնալ հասկընալու կսկիւր կճող, մարդոց և ազգերու հեռն ու ատելութիւնը, բարոյական սնանկութիւնը, բարձրագոյն սկզբունքներու խոշտանգումը եւ սպանումը, ազգին դա-

րաւոր տառապանքը և անողոք անճիտումը, որբերը, զօրաւորներու թուքն ու ժահրը տկարներու երեսին. այս վիշտին բովանդակ խորութիւնը կը յուզէ Թեքէեանի սիրտն ու հոգին, երգերու շարքի մը մէջ որու միակ դարմանը և գեղթափը կը փնտռէ մահուան ազատարար սիրազեղ ողջագուրումներուն մէջ:

«Վիրքեր» տիտղոսուած շատ գեղեցիկ քերթուածի մը մէջ (Սեր), Ի՛նչ հոգեղմայլ տողեր կը շարէ մարդկային իմաստութեան համար: Ի՛նչ գեղեցիկ նուաճումներ ըրած է, ինքը, մարդը, և զանոնք ժողոված ու բանտած է զիրքերու մէջ: Աստուած մը գտած է ան և գամած զիրքի մը մէջ, եւ սակայն յուզիչ պատրանքի մը տուած խորունկ տխրութեամբ կը գրէ ան.

Ասուածը ինձ է զրսած, զրսած՝ զիրքի մէջ գամած.
 Եր Անոր պէտք ունենայ
 Ընդդէմ մէկուն կամ միւսին, — իր բանտերէն մըքամած
 Կ'երայ հանել զԱնիկա
 «Մի՛ քսպաններ — ինձ բսած է Ասուծոյ որ քսէ
 «Քանգի ամէնդ էք եղբայր»
 Եւ զինուորին ի՛նք կանգնած է մարմաւէ, պրդիմնէ
 Յուշարձաններ անհամար
 Զօրաւոր մարդը կ'ապրի՛, մտոցած զիրքեր բոլոր,
 Եւ զիրքերուն հակառակ
 Արդարութի՛ւն, բարութի՛ւն, մարդը ձեզ լաւ կը հանչնայ՝
 Ինչպէս աստղերն երկրներին.
 Տրկարին ձեռք կուտան հոն՝ (զիրքերու մէջ) մինչ
 Կեանքը տարբեր է . . . մի ինչ: [Կեանքի մէջ կուտան կից.

Բարոյական սկզբունքներու և սովորական կենցաղի հակասութեան հանդէպ գերագոյն հեղուցութիւնն է այս վերջին կարճ տողը.

«Կեանքը տարբեր է . . . մի ինչ»: ու բանաստեղծը իր ցոսուտին և անկանգնելի յուսախարութեան ու պատրանքին մէջէն կը պոռայ զայրագին.

«Քիրքե՛ր, ամօրը մտրդուն, կուզն ու վէրքեր անոր
 Ծածկող շրթեղ կողամի՛դ
 Երգրկէի ես բզեզ
 Քիրքե՛ր, զիրքե՛ր կեղծպարիս, ե՛ս կ'ուզէի միմիակ
 Մեծ զրբասան մը մէջ՝ ձեզ
 Ամբողջովին հաւաճել, ձեռքովս տալ ձեզ կրակ,
 Եւ ձեր փոշին հրակէզ
 Յըրուել շորս ձագն աւխարհի, տալ երկրներին անյասակ . . .

Բանաստեղծը, խորհողը, սիրոյ առաքեալը, Թէքէեան, բոլոր անուշական հոգիներու պէս, կ'ամնչայ մարդկային մտքի այս ստեղծագործութիւններուն համար, որոնցմէ հոգին խոյս տուած է: Բարոյա-

կանի անբաւ սնանկութիւնը կը գալարէ անոր աղիքները. կեանքը և աշխարհը անուղղայ են միշտ, և հսկառակ են վսեմ և ազնուական ճիգերուն, կ'ապրին միշտ, իրենց սովորական կեանքը անողոք և անզգամ: Ան տեսած է, ցաւագին խոռովքով մը, քաղաքակիրթ մարդկութեան զազանային պայքարներն իրերամարտ, ընկերութեան ծոցին մէջ, զանգուածներու թշուառութիւնը վայելքներու և կիրքերու անսիրտ յղփութեան հետ, քովքովի, և մանաւանդ իր ժողովուրդին անպատում տառապանքն ու փճացումը:

Ի՞նչը այս տխուր մտածումները և անսպառ վիշտը կը յաճախեն թեքէեանի ներշնչումներուն մէջ. և չի կրնար իր անզորը հոգին ազատել ցաւի այդ նորոգուող կոտտանքներէն: Կը գրէ ան «Մութ ժամեր» կտորին մէջ.

«Ո՛վ դժբաղդ Ազգ, կարծեցի՛ր
Թէ կը սպասեն յառեումիդ.
Թէ հոգիներ կարեկիր
Պիտի լուսն շիր առ շիր
Սիրով, զուրով եւ հոգիդ:

և իբր եզրակացութիւն այս մտածումներուն կը շարունակէ.

«Ու փութեւն արեւի,
Ու խորեակէն ու ամէն
Գագաններէն անուշի,
Կը տառապիս այս ցաւէն՝
Թէ պէտք չէի՛ր աշխարհի . . . »:

Ի՛նչ չարչարող գիտակցութիւն մարդու մը, ժողովուրդի մը մէջ, գոյութեան՝ կեանքին հանդէպ, երբ կը մղուի մտածել

«Թէ պէտք չէի՛ր աշխարհի . . . »:

Այս անբաւ ու խորունկ վիշտը, բանաստեղծին մէջ, մխրթարութեան, սփոփանքի մը կարօտը կը զգայ. և այդ մխրթարութիւնը իր ապրելու իրաւունքին ու արժանիքին գիտակցութիւնն է, և թեքէեանի գիտէ արժանապէս դուրս բերել այդ արժանիքն ու իրաւունքը իր սպաննուած ազգին համար, անոր փառքերու և ստեղծագործութեանց հարուստ բովբէն.

Հայ եկեղեցին է ան, հայ լեզուն, հայ որբը, հայ պատմութիւնը.

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅՎԱԿԱՆ

«Եկեղեցին հայկական բարձր բերդ է հաւասփին
Իմ պապերու՝ որ հողէ՞՞ գայն փառ առ փառ հանցին

Ու երկինէն իշուցին զայն ցող առ ցող,
Ու բաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզու-
[բեամբ . . .]

Եկեղեցին հայկական հայ հողին և մարմնոյն
Զբանակերան է փայլուն. մինչ իր խաչերն են դառայն,
Եւ զանգակներն են բամբակն և երգն է մի՛ջոս յողորմ-
[բուն . . .]

ՀԱՅ ԼԵՋՈՒԻՆ

«Բեդ, հայ լեզու, կը սիրեմ մեղասանի մը նրման...
Մառերուդ մէջ հովանոս կ'երթամ խիցով մ'անցանման,
Արմաներուդ, ճիւղերուդ վրայ հայելով ճիւղիկ.
Զարմանալով թէ ինչպէ՛ս դուն մնացի՛ր՝ երբ սաստիկ
Քամին եւ շուրջը փրչեց ու տապալեց ամէն բան...»

Մէյմէկ պքսուդ զոյնրզոյն ամբողջ օտարերդ անա՛,
Հիւրեղ բառերդ, զոր որման հասունցուցին արեւներ,
Բառերդ որով այս պահուս ունիմ շրթանցքս վրայ
Բառե՛ր որ բիմը կ'օձեն, միղբերս պէս հոտեան:

ՈՐԲ – ԻՇԵԱՆ

Դեռ տանքեօք տարեկան,
Ու դէմն է դեռ մանկական
Նայումա՛ք՝ ջինջ ու աղու,
Բայց խորունկե կան հակահին:

Եւ բընակն այնչափ շնորհ,
Տրխուրեան հետ բընակն,
Զեւին, շեշին մէջ անոր
Կը ծածկուին կը շողան.

Եւ երբ՝ «դպրոց դրե՛ք զիս»
Կ'ըսէ ուժով, շխորէն
Կը պահանջէ, կը խորճիս,
Որ տան մականը իրեն:

Մինչեւ հոս, այս ամփոփ տողերուն մէջ, փորձեցի որչափ հնար էր, թարգմանել թեքէեանի հոգին, իր ներշնչումներու, մտածումներու և զգացումներու խորքին մէջ: Կը խորհիմ թէ կրնամ քանի մը տող ալ աւելցնել անոնց վրայ ցոյց տալու համար իր արուեստին գեղեցկագիտական արժէքը և լեզուին շնորհը. թէ եւ ընթերցողը մեծ մասով պիտի կրնայ գաղափար մը կազմել այս արժէքներու մասին, ներկայացուած նմոյշներէն:

Վ. Թեքէեանի խօսքը պարզ է, յստակ, սեղմ ու կուռ, զուսպ իր ծաւալումին մէջ. զարդարանք չունի ան: Ածականներ ու վերագիրներ չի փնտտեր բանաստեղծը, կարծես պէտք չունի անոնց՝ գեղեցկութիւնը և հրապուրչը ստեղծելու համար իր արտայայտութիւններուն մէջ: Անոնք շատ անգամ ընտանի ու մտերմիկ խօսակցութեան մը տարազը կը հազնին, միա՛միտ ու բնական, կարծես նախամարդն է

որ կը խօսի իր տպաւորութիւններու բուն թափին տակ, կամ զիւ նոր լեզու ելած մանուկ մըն է որ կը թոթովէ խօսքի՛ր որ կ'աղուորնան իրենց կենդանի ու տաք թարմութեան մէջ: Վ. Թէքէեան իր խօսքերու եւ տողերու կախարդանքը կը փընտրուէ միշտ խորքին մէջ, խորհուրդի եւ զգացումի նորութեան և անակնկալին մէջ, գեղեցկութիւն մը որ իրական է և հարազատ, խորքէն բխող կուսական հրապոյրով մը: Եւ մենք կը սիրենք այդ գեղեցկութիւնը զոր աւելի հազորդական կը զբանենք խօսքին պարզութեան և մերկութեան մէջ, մերկացած գեղեցիկ մարմինի մը բոլոր հրապոյրներովն ու թովանքովը: Թէքէեանի այս ըմբռնումը գեղեցիկի զազափարին՝ աւելի բնական ու ընտանի է մեզի համար: Կարգացէք զայն իր «Ասուպներ»ուն մէջ:

«Աչերն լեցուն են ասուպներով,
Ամառ զիւրերն ժողվեցի զանոնք,
Երբոր երկինքէն կ'իյնային սիրով
Ինչպէս Բուրի մէջ յոյս աչբեր անոնք:

Ժողվեցի զանոնք ամառ զիւրերն,
Աշուրներուս մէջ, երբոր երկինքէն
Կ'իյնային՝ շինկած հողին վրայ դեռ.
Զինչ սէւեր ծընած ու մեռած արդէն:

Փափուկ ու զողտր անուշութիւն մը կայ այս լեզուին մէջ զոր այնքան վարակիչ ու ջերմիկ կը գտնենք: Բանաստեղծական լեզուի այս նոր կառուցուածքով անզուգական է Թէքէեան իր նմաններուն մէջ: Տեսէք դարձեալ այդ կախարդող խօսքը, «Ջաւակ» քերթուածին մէջ:

«Ջաւակի մը շնորհն անգամ, ո՛վ Տէր, զրլացար
Ինձի ընդ միւս, եւ այդ մասունքը սիրոյս
Ազգիյեցիր փականներու սակ անյոյս.
Եւ զիս իմ մէջս սպաննեցիր շարաչար:
Մինչդեռ հիմա դուռնէ դուռ, մինչեւ վերջ,
Քիչ մը գորով պաղատելով՝ պիտի գամ
Օտար զոյգ Բով քաղաքիկի յարամամ...
Օտար զոյգ աշուրներուն, հողոյն մէջ,
զողողազին պիտի զրգաս որոնեմ
Ես անմանօր՝ պիտի մեռնիմ անոնց դէմ:

Թէքէեան սակայն, եթէ ժուժկալ է և զուսպ խօսքերու անպէտ զարդարանքին մէջ, երևան կը բերէ ան յաճախ գեղեցիկ պատկերներու գիւտը, որոնք իր խոհանքները, զգացումները և տպաւորութիւնները կ'ընեն աւելի կարկառուն, թափանցիկ և ըն-

կալուէ: Այդ պատկերները, սակայն, բռնազբօսիկ և արուեստական բաներ չեն իր մօտ, ժողովրդային բնազգական արուեստի մը պտուղներն են յաճախ որ շնորհ, փափկութիւն և հրապոյր ունին

Թէքէեանի համար որբերու «Աչքերն են հոգեւտուններ, լեցուն անուշ դիւակնեւրով», Գորֆուն (յունական կղզին) «Ջուրերու վրայ նետուած պարտէզ մըն է», հայուն հայրենիքն է «ցնորական օրօրոց, փառարանեալ պատուհաս, հուր՝ տաքըննող մեր հողին, տուն՝ յաւիտեան բոցածախ»: Խորհուրդները զոյն ունին անոր համար, «թրթուուն կանանչ խորհուրդդ իմ վրաս»: Յուշերը իրենց կարսամ ունին եւ Յոյսերը իրենց սանը: Մեր այս փնտռուածքը շարունակելէ աւելի, լաւ պիտի ըլլար, կը խորհիմ, «Տաղ Գրաբարի» քերթուածին պատկերաւոր բովանդակութիւնը տալ:

Գրաբարը, նախնեաց լեզուն, արգազիր սեղանն է որուն հրաւիրուած է բանաստեղծը և իրեն հետ՝ բոլոր հայորդիները. վայելքի և համադամներու ի՞նչ յորդութիւն այդ սեղանին վրայ, ամէն ճաշակի ու քիմքի պատշաճ ու վայել:

«Գողքնի գինին է անա, փրփրաւոյց, վարդահուր,
Որ կը հոսի ակաղեայ եզլիւրներէն դարալիբ...
Խորեմացին է ամբոս ու եղիբէն՝ մեղապուր...
Մինչ բարգմանիլ հաց են սուրբ, խորիկ՝ ամեն
պատմագիր...»

Ո՛վ դու, կոյունք փառայեղ, դո՛ւն կը մրխաս
սակալին՝
Իբրեւ կարսայ մը պրզինն ուր կ'եսայ միտն եզ-
նիկին,
Իբրեւ շամբուր մ'ուր կ'այրի նաւեկացոյ մեծ
հողին,
Իբր խրնկաման մ'ուրուն մէջ սիրն է դրբեր Շնո-
հային:

Եւ մուսաներ մինչդեռ բոյրովոյ հոն կ'արբեան,
Դուն, ո՛վ մրբեմ երբեմնի մեր սերսեան, զի-
տութեան,
Դո՛ւն գրուած ես անա եկեղեցոյ մեր սեղանն
Ու Բեզ հոնկէ մեզի միւս կը բաշխէ հայ բանա-
նուն:

ո՛չ այսչափ միայն, Թէքէեանի ստեղծագործութեան ակնարախ մէկ կնիքն է, անջատ ու կղզիացած պատկերներէն աւելի՛ իր քերթուածներու մեծ մասին խորհուրդի ամբողջական պատկեր մը ըլլալու հանգամանքը: Սյուպէս են «Աէր» հատորին մէջ, կառուրջ, փոշի-Ազգ, խառնուրդ,

Տկարուքիւն, մեծ հովեր, հուր usկղծից, խաւարում և յնն :

Թեքէեանի արուեստին հմայքը սա յտականիչներուն մէջ է. լեզուին պարզութիւնն ու բնականութիւնը, խորհուրդներու պատկերը և ընդլայնումը, անակնկալի հրապոյրն ու թովանքը, զգացումին տաքութիւնն ու թարմութիւնը, տպաւորութիւններու բունութիւնն ու թափը և արտայայտութիւններու կենդանի հարազատութիւնը :

Տաղաչափական թեքնիքն ալ պարզ է իր մէջ, անբունագրոս և սահուն, որ թէև մերթ կը թերանայ յարգարանքի, շարուածքի և յանզաւորումի մէջ, բծախնդիր կանոնաւորութեան և ճոխութեան պահանջի տեսակէտներէն, բայց ընթերցումի տըպաւորութիւնը համով հոտով կ'ըլլայ միշտ, խօսքերու բնականութեան մէջ :

Վ. Թեքէեան բունաստեղծ է, ասոր տարակոյս չկայ, մանաւանդ վարպետ մը՝ ահէն հոսող ջուրերու յորդութեամբ և յըստակութեամբ: Կարելի է Թեքէեանի ըստեղծագործութիւններէն ընտրել և կազմել հաւաքածոյ մը զոր պիտի կրնային հեշտանքով ճաշակել օտարազգի ամենէն զժուարահաճ արուեստագէտները :

Անշուշտ այս քանի մը կարճ տողերուն մէջ՝ լեցուն և ամբողջակոն գաղափար մը տալ Վ. Թեքէեանի ստեղծագործութեան մասին, անկարելի էր և կը պակասէր ինծի այդ ձեռնհասութիւնը զոր աւելի կարող և ձեռնհաս գրիչներ պիտի կրնան ներկայացնեն և աւելի ճշգրտօրէն. իմս՝ ես որ գէթ տարտամօրէն գիտեմ զգալ զեղեցիկը և արուեստին հպումը, բնագոյային ճաշակի մը խողովակով, ընթերցողի մը հիացումին և զմայլանքին տուրքն է լոկ՝ Թեքէեանի կախարհող տողերուն հանդէպ :

Գ. ՄԻՍԼԵԱՆ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԱՐԳԱՐԷԱԿԱՆ ԳՐՈՒԱԾՔՆԵՐ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԷՋ

Պ. Յ. Քիրտեան «Հին ճանապարհորդութիւններ Հայաստանի և հայոց մասին» խորագրով յօդուածներու շարք մը կը հըրատարակէ «Հայրենիք» ամսագրին մէջ, կարևոր ծանօթութիւններով, և որուն Դեկտեմբերի թիւը կը բովանդակէր William de Rubruquisի (1253) ուղեգրութեան անգղիերէնէ թարգմանութիւնը՝ քաղելով Voyages and travels, by John Pinkerton- vol. VII. London, 1811ի գիրքէն :

Rubruquis վանական մ'է, որ Ֆրանսայի Լուտովիկոս Թ. թագաւորէն իբր դեսպան կը ղրկուի Արևելք. ի մասնաւորի թաթարաց երկիրը և Չինաստան: Ան իր ուղեգրութեան մէջ շատ անգամ կը յիշէ Հայաստան և հայերը: Այս և այսպիսի ուղեգրութեանց հրատարակութիւնը ունի իր օգտակարութիւնը, վասնզի անոնք կը պարունակեն երբեմն շատ թանկագին տեղեկութիւններ հայոց պատմութեան, կենցաղի, ազգագրութեան և բանասիրութեան և տեղագրութեան վերաբերութեամբ :

Rubruquis բացի աշխարհագրական տեղեկութիւններէն իր այս ուղեգրութեան մէջ ունի հայոց մասին հետեւեալ շահեկան մասը որ կը վերաբերի հայոց մէջ տարածուած մարգարէական գրուածքներուն մասին և որ նիւթը պիտի ըլլայ մեր այս յօդուածին: Rubruquis Բաջուէն բաժնուելէն յետոյ կուգայ Նախիջեան քաղաքը և կը շարունակէ իր պատմուածքը ըսելով. «Եւ հոն կար հին ատենները ութը հարիւր եկեղեցի հայոց. հոն սակայն այժմ կան միայն երկու փոքր եկեղեցի, որովհետեւ Սարակինոսները զանոնք կործանած են, որոնցմէ մէկուն մէջ ես Մնըղեան տօնը կատարեցի, որքան որ կրնայի իմ պաշտօնեայիս հետ: Եւ ատոր յաջորդօրը եկեղեցոյն քահանան մեռաւ, որուն թաղման եկաւ բարձր երկիրներէն ինչ որ եպիսկոպոս տասներկու վանականներով, որովհետեւ Հայաստանի բոլոր եպիսկոպոս-

ներն ալ վանականներ են, և յոյներն ալ մեծ մասամբ:

«Եպիսկոպոսը ըսաւ որ այս տեղին մօտ եկեղեցի մը կար, ուր սուրբ Բարդուղիմէոս և նմանապէս սուրբ Յուդայ Թադէոս մարտիրոսացած էին. բայց ձիւնին պատճառաւ բաց ճանապարհ չկար: Ան դարձեալ ինծի ըսաւ, որ երկու մարգարէներ ունէին, մին առաջին կամ զլիսաւոր մարգարէն Methodius, որ իրենց երկրէն էր, որ պարզօրէն իսմայելացիներու մասին մարգարէացաւ, որուն մարգարէութիւնը կատարուեցաւ Սարակինոսներով. միւս մարգարէն կը կոչուի Ահարոն (Acacron) որ, երբ մեռաւ, գուշակեց Նետողաց ազգի մը մասին, որ հրեասէն պիտի գային՝ ըսելով:

«Թէ անոնք պիտի տիրապետեն Արեւելքի բոլոր երկիրներուն և պիտի խնայեն Արեւելքի թագաւորութեանց՝ որոնց օգնելու համար Արեւմուտքի թագաւորութեանց տիրապետութեան համար, և անոնք պիտի տիրանան հրեասէն հարաւի երկիրներուն և պիտի գան Կոստանդնուպոլիս, և պիտի առնեն Կոստանդնուպոլսոյ գուռը: Եւ անոնցմէ մէկը որ պիտի կոչուի կնոջ մարդ, պիտի մտնայ քաղաքը, և տեսնալով եկեղեցիները և արարողութիւնները ֆրանքներուն, պատճառ պիտի ըլլայ զինք մկրտելու, խորհուրդ պիտի տայ ֆրանքներուն թէ ինչպէս անոնք կրնան սպաննել թագաւորաց կայսրը, և հոն անոնք պիտի չփոթին: Իմանալով այս, ֆրանքները որոնք երկրին մէջտեղը պիտի ըլլան, ինչպէս ի Երուսաղէմ, պիտի յարձակին թաթարաց վրայ և պիտի շրջապատեն: Եւ շնորհիւ մեր ազգին օգնութեան, այսինքն՝ հայոց, պիտի հալածեն զանոնք, այնպէս որ ֆրանսացի թագաւորը իր արքայական գահը Պարսկաստանի Taurinum քաղաքի մէջ պիտի հաստատէ, և յետոյ բոլոր արեւելեան երկիրները և բոլոր անհաւատ ազգերը պիտի դարձուն Քրիստոսի հաւատքին և աշխարհի վրայ պիտի ըլլայ այնպիսի մեծ խաղաղութիւն, որ ողջերը պիտի ըսեն մեռածներուն, «աւա՛ղ ձեզ թշուառներուդ, որ մինչեւ այս ժամանակները չապրեցաք»:

«Եւ ես կարգացի այս գուշակութիւնը Կոստանդնուպոլիս՝ հոն մնացող հայերու կողմէ բերուած. բայց կարեւորութիւն

չտուի ատոր: Սակայն, երբ եպիսկոպոսին հետ խօսեցայ, մտաբերելով, աւելի ուշ շաղիր եղայ: Բայց ամբողջ Հայաստանի մէջ այս գուշակութեան կը հաւատան ուժով, ինչպէս որ կը հաւատան աւետարանին...»:

Պ. Քիւրտեան իր ծանօթագրութեանց մէջ կը խոստովանի թէ հայ եպիսկոպոսին՝ Rubruquisi յիշած այս երկու գուշակ մարգարէներուն՝ Methodius և Acacron ի մասին որոշ ճշդում մը չկրնար ընել և գոնէ չյիշատակեր նոյն երկու մարգարէութեանց գոյութիւնը հայ մատենագրութեան մէջ:

Մեր ուսումնասիրութեանց մէջ պատահած ըլլալով նոյն երկու մարգարէութեանց, յարգելի յօդուածագրին ծանօթագրութեանց իբր լուսաբանութիւն կը գրեմ հետեւեալը:

Ա. ՄԵԹՈՍԻՈՍ

Եւսեբիոս եկեղեցական պատմիչը չ'յիշատակեր Մեթոսիոսը որ գրած է ընդդէմ Որոզինէսի, Յերոնիմոսէն միայն գիտենք թէ ան եպիսկոպոսն էր Ողիմպոսի և ոչ թէ Պաթարոյի, և նահատակուած է 311ին Գրեգորիոսի անուամբ օրով: Գեղեցիկ ոճով մատենագիր մ'է, և իր բոլոր գրուածքները Պղատոնի նման տրամախօսութեան ձեւը ունին: Իր աստուածաբանութիւնը նման Երանոսի, աւանդական է և հաստատուն: Ոխտերիմ հակառակորդ մ'էր Որոզինէսի: Իր յունարէն գրուածքներէն միակը՝ որ ամբողջութեամբ կը գտնուի, կը կոչուի խորայնամբ կամ յաղագս կուսութեան. յարութեան վրայ իր յունարէն գիրքերն ամբողջ չեն. ան ունի նաև գրուածքներ որ կան միայն սլաւերէն լեզուով. ընդդէմ Պորփիրի գրուածքներուն շատ յարգ կ'ընծայէ Յերոնիմոս, բայց անոնցմէ քանի մը հատուածներ միայն մնացած են:

Միխայէլ Ասորի աղաւաղեալ կերպով կը յիշէ Մեթոսիոսի անունը. Լանկուա գաղղիացի հայագէտը Ասորիին թարգմանութեան ծանօթութեանց մէջ հետեւեալ տեղեկութիւնները կուտայ Մեթոսիոսի մասին. «Մեթոսիոսի ընծայուած բոլոր գրուածքներն ըստ քննադատներու վաւերական չեն, տակաւին չեն կարողացած ճշդել իրեն վերագրուած մարգարէութեանց խմբագրութեան թուականը. անանունի մը

գործը կը թուի՝ որ սովորութիւն եղած է կոչել սուան Մեթոտիոսս:

Ը. զարուն Սիւնեաց Ստեփանոս եպիսկոպոս Մեթոտիոսի ընծայուած այդ մարգարէութիւնը հայերէնի թարգմանած է, և որ կը յիշատակուի մեր մատենագրութեան մէջ (տե՛ս Պատմ. նամակցի Սիւսկան, արարեալ Ասեփանոսի Օրբիկան արքայ. ի Սիւնեաց, Ա. հատոր, էջ 188-201), հետեւեալ խորագրով, Տեսիլ արքայն Մերդիի՝ կախկոպոսի պատրայ և Վիայի, յաղագս անցիպցի, ներկայիս և այսպէս անցնացն, ասացուածք յԱսուածաշունչ գրոց, զոր քարգմանեալ է Տեսն Ասեփանոսի՝ Սիւնեաց կախկոպոսի: Պրոսէ զաղիացի հայագէտն ըստեփանոս Օրբիկանի զաղիերէն թարգմանութեան առթիւ կը գրէ թէ Մեթոտիոսի գործերը, որոնց զլրատուին է կոչուերոսրանիսուսական խրատանսիս յունարէն և լատիներէն հրատարակուած է P. Combifisի կողմէն, բայց ան մերժած է հրատարակել անոր մարգարէութիւնը: 1496-1516 վեց անգամ հրատարակուած է տեսիլը. կայ նաև ուրիշ հրատարակութիւն մը որ աւելի հին է, բայց անթուական: Այժմ տեսիլքին յունարէնը չգտնուիր, բայց շատ հաւանական է որ յունարէնը գոյութիւն ունէր և Ստեփանոս Սիւնեցիին անկէ թարգմանած էր: Քննադատներէն ոմանք կը հերքեն Մեթոտիոսի վերագրուած մարգարէութիւններուն վաւերականութիւնը, ուրիշներ, առանց ուղղակի ապացոյցներու, նոյն մարգարէութեանց հեղինակ կ'ընդունին Կ. Պոլսի պատրիարք Մեթոտիոսը, 842ին, և կամ ուրիշ համանուն մը՝ որ 1240ին կ'աթուակալէր միւսնոյն քաղաքին մէջ:

Մեր մատենագրութեան մէջ Մեթոտիոսի անուամբ գտնուած հատուածներուն Սիւնեցիին թարգմանածէն զատ՝ զոր յիշեցինք վերև, կայ նաև ուրիշ հատուած մը «Մրոյն հարև մերոյ Մերոսիոս Պատրիարքոս կախկոպոսի ի մեկնութենէ Դանիիլի մարգարէին, զոր արար ի հետ քանից իւրոց ի մեկնութենէ Տեսնանն չորից հողմոցն և չորից զազանացն. սոյոց պատմութիւն չորից ինքնակալ քաղաւորացն, և վասն իրեանց հերանուսացն, և յսին ժամանակին և ներքինացն որ ինկնոց է. և վասն քաղաւորացն որ փոխարեցան, և վասն զարսնան Բրիսանսի Աս-

տուոյ մերոյ» (տե՛ս Մատենադարան հայկական քարգմանութեանց նախնեաց, էջ 561-564): Մեր թարգմանիչներէն Եղնիկ Կողբացի՝ Մեթոտիոսի «Վասն անձնիշխանութեան» գործէն քաղած ու ղետեղած է իր «Եղծ աղանդոց»ին Ա. և Գ. գիրքերուն մէջ, ըստ հետազոտութեան (1895) Հ. Գ. Վ. Գալէմքեարեանի:

Բ. ԱԳԱԹՐՈՆ

Rubruquisի յիշած երկրորդ մարգարէն պէտք է ըլլայ Ագաթրոն (Agathon). ան կ'անուանէ զանրկա ACACRON, և թարգմանիչ յօգուածագիրը կը հասկնայ Ահարոն. երկու առումներն ալ սխալ են. մեր ձեռագրաց մէջ յիշատակուած նոյն մարգարէին անունն է Ագաթրոն, թէև անոր ժամանակը անյայտ, և գործին թարգմանութեան թուականը անորոշ: Մարգարէութեան վերնագիրն է հետեւեալը. «Ագաթրոնի անյայտ փիլիսոփայի ասացեալ վասն քարի ժամանակին, և վասն սուրբ քաղաւորացն որ յայտնեցոց են. և վասն ազգին Նեսոյաց կործանման. և դարձեալ վասն քան և չորս քաղաւորացն որ արձակեցոց են իբրև զյար և զարիւնարքու զազան և այսպէսնեցոց զերկիր, որ են Բաւուճի և Քուշանի, և կոչին Լեկի, և վասն պիղծ և անտախտ Նեպիլն որ յայտնեցոց է և դարձեալ կործանեցոց է զօրութեան սուրբ խաչին, և վասն անեղ և սուկայի զարսնան Որդոյն Աստուծոյ և հասուցան արդարոց և մեղաւորաց»:

Ուրիշ օրինակ մը նոյն գրուածքին՝ տարբեր խորագիր մը ունի «Ագաթրոն հայրապետի ասացեալ վասն յարուցման առաջիկայ քաղաւորաց փոսնագաց»: Գրչագիրներէն ոմանք կը գրեն «Տեսիլ արքայն Ագաթրոնի», և ուրիշներ կ'ընծայեն Մեծին Ներսիսի, ինչպէս կը կարգանք ձեռագիր ճառընտիրներուն մէջ: Մեր Ս. Ներսէս Ծնորհալին իր «Ողբ Եղեփոյ» գործին մէջ կը գրէ հետեւեալ տողերը և թերեւս վերի տողերուն ակնարկութիւն մը կ'ընէ.

«Շարժէ կրկին զազգըն Ֆրոսանկ՝
Անհուն հեծեալ և հետեւակ...
Ձի եկն եհաս աւուրց մերոց
Չոր ասացին անց բոռոց
Եւ ի զլեալ լշանս ի զըրոց
Տեսաք մքոսք քէ կ զայոց»:

Հ. Ղ. Ալիշան իր «Շնորհալի եւ պարագայ իւր» գրքին մէջ (էջ 182) կը խօսի այս մարգարէութեանց մասին, «Ոթոն Փըրլիջինկայ եպիսկոպոսը կը պատմէ որ զըրեթէ հայոց առ եւզինէոս Գ. Քահանայապետ զրկած նուիրակութեան ժամանակ յորում եւ խաչակիր զօրք հանելու հրաւէրք եղան, մարգարէական զրուած մը հրատարակուեցաւ այն ստեն տիրող Ֆըրանկաց Լուսավիկ է. թագաւորին վրայօք՝ իրր թէ Կիւրոսի պէս պիտի տիրէ Բարելոնի եւ Արեւելից, իր վարդապոյն զօշուները պիտի թռչէին ինչուան Հերակլեայ քաջարութեանց տեղուանք, եւ ուրիշ խըրթին եւ անիմանալի խօսքեր, զոր մեծ յարգութեամբ կ'ընդունէին Ֆրանկք՝ նաև բարեպաշտ անձինք եւ ոմանք կը կարծէին թէ Սիրիլական գրոց մէջ գտնուած է. ոմանք ալ թէ Աստուած յայտներ է հայու մը: Մեր մէջ Ագաթրոնի, Մեթոտիոսի եւ Մեծն Ներսիսի անուամբ գուշակական զրուածք կան՝ աւելի աշխարհիս վերջի ժամանակին վրայօք, արդեօք անոնցմէ մէկն է Ոթոնի յիշած յայտնութիւնն առ հայն՝ թէ բոլորովին այլ ինչ է»:

Նոյնպիսի զրուածք մը կ'երեւայ նաև Ս. Էջմիածնայ ձեռագրաց մատենադարանին ըստ կարինեան ցուցակի թիւ 1986 ձեռագրին մէջ, Աքանագինեայ անունով եւ հետեւեալ խորագրով. «Վասն գայսեան Նեոնի Աքանագինեայ աւացեալ»: Սակայն չէ ճշգրտած թէ ինքնագիր երկասիրութիւն մ'է թէ թարգմանութիւն. (տե՛ս, անդ, էջ 276-278)

Այս տողերէն զուրս, պատշաճ է աւելցնել թէ մեր մատենագրութեան մէջ ունեցած ենք առաքելաշնորհ Հայրապետներ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, ըստ Ագաթանգեղոսի, Մեծն Ներսիս Պարբէ, ըստ իր կենսագրին՝ հաւանաբար Ս. Մեսրոպ-Մաշտոցի, (տե՛ս Սոփերք Հայկականք. Զ. Գիրք), եւ Սահակ Պարբէ Հայրապետ, ըստ Փարպեցոյ, մարգարէական ոգւով տեսիլներ ունեցան հայ եկեղեցոյ, հայոց աշխարհին եւ հայոց իշխանութեան վերաբերութեամբ:

Մեր ձեռագրաց մատենադարանին թ. 154 ձեռագրին Բ. հատորին մէջ կը գրանուին Պոստրացի Հիպպոլիտ եպիսկոպոսի եւ վկային (Գ. դար) մարգարէական ճա-

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ն Ի Ի Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՅԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Շար. Սիոն 1933 կջ 279էն)

Հայք ի Թոնովա.

Այսօր միակ Հայ ընտանիք մը ունի Թոնովան, որ ժամանակին ճոխ եւ հարուստ Հայ գաղութ մը ունէր: «Ռուսճուգ, Ռադկրատ, Թոնովա, այս կողմերը հաւանապատեալ կազմակերպուած ուղղափառ Հայ համայնքներ գոյութիւն ունեցած ըլլան ԺԳ. եւ ԺԴ. դարերուն մէջ. ժամանակի ընթացքին, դժբախտ պարագաներու բերուածով, անոնց մէկ մասը ապաստանած ըլլալու է Թրանսիլվանիա եւ Մոլտա-Վալաքիա, իսկ միւս մասը հետզհետէ ձուլուած տեղացիներուն հետ: Այս ամէնքը խորունկ ուսումնասիրութեան կը կարօտին»⁽¹⁾: Յաւալի է որ ի վիճակի չեմ այդ խորունկ ուսումնասիրութեան ձեռք զարնել, այդպիսի աշխատութեան մը համար պուլկարերէն գիտնալ կարեոր է, սակայն դժբախտաբար մեծ պատերազմի ընթացքին իմ Ֆիլիպէ երեք տարուան միջոցին սորված պուլկարերէնս այսօր բոլորովին մոռցած եմ: Որով հակառակ ցանկութեանս կատարեալ ուսումնասիրութիւն մը չպիտի կարենամ տալ, այլ պիտի բաւականանամ այն ազդիւրներով որոնք ինձի մատչելի են,

ուրը թարգմանութեամբ նախնեաց, հետեւեալ վերնագրերով. «Նրաներոյն Հիպոլիտեայ եպիսկոպոսի եւ վիպի վասն կասարածի աշխարհի եւ վասն նեոնիս եւ յերկրոյ գայոս Տեառն մերոյ Յիսուսի Բրիսուսի», զարձեալ «Տեսիլ Դանիէլի եւ մեկնութիւն Հիպոլիտեայ Պոստրացոյ վասն գայսեան նեոնիս եւ կասարածի աշխարհի»:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒՆՈՒՆԻ

(1) Փ. Պոլոյ Հայ գաղութին ծագումը եւ անոր եկեղեցին 1675-1828-1929: Երուանդ եպս. ֆէրաահճեան: Կ. Պոլիս 1929 տպ. Նոր Տառ, էջ 23:

որոնք արդէն կրնան տալ ընդհանուր գաղափար մը, ուրիշ պուլիարագէտներու պարտք թողելով պուլիար աղբիւրներէ օգտուելով զանոնք հայ պատմա-գրականութեան ներկայացնելը:

Պուլիար պատմութեան մէջ ակնարկութիւններ կան Թոնովա գտնուող Հայերու մասին շատ հին ժամանակներուն իսկ: ԺԳ - ԺԴ. դարուն Թոնովայի պատրիարք Եւթիմիոս աղանդաւորներու մասին գրած թուղթին մէջ կը յիշէ Պաղիկեաններ, Մանիքէականներ եւ Հայեր: Այս Հայերը, որ զատ կը յիշուին միւս աղանդաւոր հայերէն, հաւանաբար ուղղափառ հայ գաղթականներ էին:

Թոնովայի մասին առաջին հին հայ յիշատակութիւնը ԺԳ. դարէն ձեռագրի մը միջոցաւ կը հասնի: «Յանուն Աստուծոյ եւ Առաքելս որ եկի ի Թոնովայու կարգեցայ ի թուականին Հայոց ի ԶԷ (1258) որ աւր մայիս Է (7). և ձեռնադրեցայ յուլիս ամսոյ ԻԶ (26) որ են ի կարգմանէ մինչ ի ձեռնադրութիւնն աւուրք Կ (60) ի թագաւորութեան Պուլիսարաց Կատընդեայ որ եղև ի փոխումն Կեռ Միխայլայ որդւոյ Հաւանայ զոր սպան Կալայման իր հարեղբոր որդին եւ ի քահանայութիւն իմ եղև ինձ աւզնական Կալի եւ Հաննէս եղբայր իւր Բ (2) գահեկան առ ի յիշատակ իրենց եւ ծնաւոզաց իւրեանց Գորգի եւ Հոսփեայ»: Տարբեր գրչէ եղծուած թանաքով «ԶԻԲ (1273) ելաւ նետող ասզն և ապականեաց զասզն Յունաց»⁽¹⁾:

Վերի Յիշատակարանին մէջ յիշուող Կեռ (= Կիռ) Միխայլայ որդւոյ Հաւանայն եւ կը նոյնացնեմ Յովհաննէս Դ. Լասկար (1258 - 1259) Բիւզանդիոնի կայսեր հետ: Թէև ձեռագիրը կամ յիշատակարանը Թըրոնովա գրուած չէ, սակայն կարևորը այն է որ հոն կը ներկայանայ քահանայանալու խնդրանքով Թոնովայի Առաքել, որ Թըրոնովայէն կը մեկնի և 1258 մայիս 7ին կուգայ հոն ուր յիշատակարանը գրուած է, և որուն սակայն ուր ըլլալը չի յիշուիր: Այսուհանդերձ քիչ մը ուշադրութեամբ կրնանք գտնալ. ըստ իս գրչութեան վայրը

Կ. Պոլիսն է, որ ըստ երևոյթին հին այդ դարերուն ալ Պալքանեան թերակղզւոյն հայ գաղութներուն կրօնական կեդրոնն էր: Ասկէ զատ գրիչը քաջ ծանօթ է Պոլսոյ մէջ տեղի ունեցած դէպքերուն, Կիռ Միքայելի Յովհաննէս Դ. Լասկար որդւոյն սպանուիլը իր հօրեղբորորդի Կալայմանէ: Իսկ 1273 ի կարճ յիշատակարանն ալ ցոյց կու տայ որ ձեռագիրը մինչև այդ ժամանակ դեռ Կ. Պոլիս կը մնար, և գրիչը ծանօթ էր նետողաց և Յունաց միջև պատահած դէպքերուն: Անշուշտ լաւ ծանօթ է որ Կ. Պոլսոյ մէջ այդ ատենները Հայերը առնուազն եկեղեցի մը և բարգաւաճ գաղութ մը ունէին:

Առաքել Թոնովայի 1258 մայիս 7ին քահանայացու կը կարգուի, յուլիս 26ին կը ձեռնադրուի, որմէ վերջ անշուշտ Թըրոնովա վերադարձաւ: Այս կարծիքիս պատճառը սա է որ ան Թոնովայէն զրկուեցաւ իր քահանայացու, անշուշտ Թոնովայի հայ գաղութին փափաքով. թող որ որոշ կը յիշուին Կալի և Հաննէս եղբայրները որոնք երկու դահեկանի նիւթական օժանդակութեամբ զինքը կը քաջալերեն առ ի յիշատակ իրենց և ծնաւոզաց իւրեանց Գորգի և Հոսփեայ: Անշուշտ ասոնք անուններն են Թոնովայի հայ գաղթականութեան այն ատենուան անդամներուն մէկ ընտանիքին:

Նկատի առնելով այս յիշատակարանը եւ կը համարձակիմ ենթադրել որ ԺԲ-ԺԳ. դարերուն արդէն Թոնովայի մէջ կար հայ գաղութ, որ ունէր եկեղեցի մը, ուր քահանայի պակասը զգալի ըլլալով Առաքել Թըրոնովայի զրկուեցաւ Կ. Պոլիս քահանայ ձեռնադրուելու համար, եւ քահանայանալէ վերջ ետ դարձաւ Թոնովայ:

(3)

Յ. ԳԻԻՔՏԵԱՆ



(1) Յուցակ Հայ Զեռ. Ս. Նշանի վանուց ի Սեբաստիա: Թորգ. Եպս. Գուշակեան: Հանդէս Ամսօրեայ 1925 էջ 581:

Ա.ԿԱՄԱՅ ԱՆԿՐԱԳԱՐՉՈՒԹԻՒՆԻՖ

Զուր ջան եւ ընդունայն վաստակ է այն՝ որուն կը թուի ձեռնարկել Բագնալիկի խմբագրութիւնը, իր թանկագին էջերը յատկացնել ձգտելով դաւանական մանրութեք վէճերու, որոնց «աստուածաբանական» շահեկանութիւնը շատոնց վերջացած է, յաճախ ըսուած ու գրուած ըլլալով արդէն կարեորը այդ մասին: Զուր ջան՝ որովհետեւ կը տեսնենք որ յաճախ երեւակայութիւնէ կը հնարուին առարկելի կէտեր, դանոնք յետոյ հերքելու մարմաջով միայն. ու երբեմն գրողը իր մտածումին պատկերն է որ կ'առարկայացնէ, այսինքն աչքին առջևի գրուածքին մէջ կը տեսնէ ինչ որ չկայ սակայն հոն: — Առաջին պարագային կը պատկանին խոստովանութեան և պատարագի խորհուրդներուն մասին 2. Գր. Սարգսեանի դիտածները նոյն Հանդիսարանի անցեալ տարուան վերջին թիւի նախյոգուածի մը մէջ: Պէտք էր դիտնար, զոր օրինակ, թէ Հայ Եկեղեցին հրապարակային խոստովանութենէն զատ, զոր կը կիրարկէ պատարագիչ քահանային համար, ունի մանաւանդ առանձնական և մանրամասնալ խոստովանութիւնը՝ Ա. Հաղորդութեան արժանաւոր չափահասներուն համար. իսկ փոքրիկներու կամ պատանիներու համար աւելի օգտակար կը նկատէ խմբական ձևը, զոր աւազերէցը կամ խոստովանահայրը կը տնօրինէ ի հորկին: — Նոյնպէս գիտնալ պարտ էր թէ զոյացափոխութեան սկզբունքը օտար չէ բնաւ Հայ Եկեղեցւոյ վարդապետութենէն, քանի որ, պատարագամտոյց խորհրդամատեանին մէջ իսկ կը յայտարարենք թէ՛ թէ և ոչ նիւթապէս, բայց «ստուգապէս» կամ «ճշմարտապէս» հացը մարմնի և զինին արիւնի կը փոխարկուի. ու, այդ միաբնով է որ «խորհրդականութիւն մարմնոյ և արեան»ը կը հասկնանք ոչ թէ խորհրդապակեր մարմնի և արիւնի, այլ խորհրդականօրէն, այսինքն մեզի համար անիմանալի խորհրդով մը մարմնի և արիւնի փոխարկուած: — Երկրորդ պարագային կը պատկանի Քաւարանի հարցը: Մենք նոյն յոգուածով յոռաջ բերուած Միսիթար

Գօշեան հատուածին մէջ ոչինչ կը գտնենք Քաւարանի մասին, ո՛չ բառ և ո՛չ իմաստ: Չկայ այդ մտօք որ եւ է իմաստ, վասնզի եթէ ննջեցելոց համար մատուցուած աղօթքի և պատարագի ակնարկութիւններն են որ այդպէս խորհիլ կուտան յոգուածագրին, այդ աղօթքներուն նպատակն է խնդրել Աստուծմէ որ քաղցր լինի անոնց գատաստանը, վերջին հատուցման միջոցին: Քաւարանի սկզբունքը, որ, թէև Եկեղեցւոյ Հարց ոմանց կողմէ Դ. գորէն ի վեր երբեմն երբեմն իրրեւ անձնական մտածութիւն յայտնուած, բայց հազիւ թովմա Աթուինացիէն բանաձևուեցաւ ԺԳ. գարուն, և ԺԵ. ին՝ վերջնապէս կաթոլիկ Եկեղեցիէն ընդունուեցաւ Փլորենդիան ժողովին մէջ՝ իբր վարդապետութիւն, երբեք չէ ընդունուած ոչ միայն մեր այլ նաև բոլոր Արևելեան Եկեղեցիներէն: Ասոնց տեսութեամբ, մինչև վերջին տիեզերական յարութիւնը, հոգիները կը զըտնուին, երկրի վրայ իրենց ապրած կեանքին համեմատ, երանեալ կամ ապերջանիկ վիճակներու մէջ. դատաստանէն ետքն է որ երանութիւնը կ'ըլլայ կատարեալ, և տանջանքները՝ վերջնական: Այն հոգիները, որոնք աշխարհէն մեկնած են հաւատքի և զղջումի զգացումներով, բայց առանց ժամանակ ունենալու որ այդ զգացումները պտղաբերուին բաւականապէս, կրնան անշուշտ օգտուիլ իրենց համար մատուցուած աղօթքներէն եւ բարեգործութիւններէն. մանաւանդ թէ, իրենք ևս, իրրեւ ազատ էակներ, ատակ են միշտ դէպի բարին դառնալու եւ կատարելութեան ուղղութեամբ աւելի յառաջանալու: Այսինքն քրիստոնէական մտածումին մէջ չի կրնար երբեք չլինել զազափարը քաւութեան, զոր հոգին, զերեզմանէն անդին ալ, կրնայ ընդունիլ միշտ իրեններուն աղօթքովը և իր ազատութեամբը. բայց այսչափ միայն՝ ոչ աւելի. Քաւարան, և ոչ Քաւարան, որ պարզապէս կը նշանակէ տակաւին երանելեաց հետ դասուելու արժանի չեղողներուն՝ կրակով (ignis purgatorius) մաքրութեան գործողութիւնը կամ վայրը:

Ակիզբէն իսկ, և մինչև վերջ, Քաւարանի զազափարը ընդունած չըլլալուս համար է անշուշտ որ մեր մէջ չէ եղած երբեք բուն բառն ալ, զի Purgatoire աւելի

հարազատորէն պիտի թարգմանուէր «մաք-
րանոց» կամ «մաքրարան», ինչ որ աւելի
ճշտիւ կը համապատասխանէ լատիններէն
բառին քիչ մը թանձրացեալ իմաստին: —
Չենք կրնար վերջացնել Հ. Գ. Ս. է ստորա-
գրուած այդ յօդուածին առթիւ այս քանի
մը նկատողութիւնները, առանց մեր խորին
վիշտը յայտնելու այն ժպիրճ վերաբերմուն-
քին համար զոր անոր զրիչը ցոյց կուտայ
Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ Հաղորդու-
թեան Ս. Խորհուրդին համար, սնվաւեր և դա-
սապարտեցի կոչելով զայն: Դիտել կուտանք
իրեն թէ այդ Ս. Խորհուրդն է սակայն,
զոր նոյնութեամբ ընդունած և դաւանած
են մեր Ս. Եկեղեցւոյն բոլոր Հայրապետ-
ներէն, վարդապետներէն և նահապետներէն
անոնք ևս, զորս իրենք ալ կը փառա-
ւորեն իրրև սուրբեր, և թէ Լատին Եկե-
ղեցին իսկ, հակառակ ծիսական և նոյն
իսկ դաւանական ինչ ինչ տարբերութիւն-
ներու, կ'ընդունի Արևելեան միւս Եկե-
ղեցիներուն բոլոր Խորհուրդները:

«Բազմավէպ»ի նոյն թիւին երկրորդ
յօդուածը, «Դատապարտուած յօդուածի
մը առթիւ» վերնագրով, խմբագրութենէն
ստորագրուած, խոնում մըն է ափ յափոյ
նետուած միտքերու, որոնց մէջ ըսուած է
ամէն անկարևոր և անարժէք բան, չըսե-
լու համար միակ կարևորն ու էականը:
Հարցը Գոռլեանի այն «զարմանահրաշ»
յօդուածին մասին է, որ փառաւորած
էր Բազմավէպի անցեալ Մայիսի թիւը, և
որ հրաւէր մըն էր, ուղղուած՝ Անթիլիասի
կիլիկեան կաթողիկոսութեան վեհ. Գահա-
կալին և իր Ս. Աթոռակցին, ազգը կա-
թողիկոսութեան առաջնորդելու համար: Գը-
ռուզեանի այդ գրուածքը, լուրջ ուսում-
նասիրութիւն», (ո՛հ, կարի է առասպելը),
«մեր ազգային գոյութեան ճգնաժամին
թերևս միակ յուսացուած փրկորար խա-
րիսխը» եղած նիւթ մը կը յուզէ եղեր:
Ըսել կ'ուզուի կարծեմ թէ հայ ազգը պիտի
փրկուի եթէ կաթողիկոսական Պէ՛տք էր
արդեօք որ այս դարուս մէջ ալ դեռ լսէինք
կրօնաքաղաքական սակարկութեան հին-
ցած այս խօսքերը, որոնցմով անցեալին
մէջ Հոռով այնքան պատրանքի ենթար-
կեց ինքզինքը և ուրիշները: Յետոյ, Բա-
րիզի, Պերլինի, Միլանի և Վիեննայի նման

«լուսազդեցիկ» կեդրոններու մէջ «խոհա-
կան և բանիրուն» անձեր կան եղեր (լուրջ
հայեր ըսել կ'ուզէ), որոնք «իբնց խիզ-
ճին մէջ կիզիչ հարցում մը կը լսեն եղեր
անդադար թէ ինչո՞ւ տակաւին կը տա-
տամսին յայտնելու հոռովէական եկեղե-
ցւոյ ուղղափառ ճշմարտութիւնը». որմէ
պէտք է հեռեցնել միայն թէ մեր պատ-
ուական Հայրերը, այդ քաղաքներուն մէջ
օրն ի բուն հաւատորսական աշխատու-
թեանց լծուած, ամէն տեղ մերժումի
փափկանկատ պատասխաններով են զիմա-
ւորուած:

Այդ ցնորաբանութեանց կը յաջորդէ
զայրոյթի ժայթքում մը կիլիկեան մեր
զոյգ կաթողիկոսներուն դէմ, որոնք փո-
խանակ համակամ ոգւով ընդառաջելու
ընդհակառակն դատապարտեր են Գոռլե-
անի զառանցանքները և նոյն ատեն
«Բազմավէպ»ը, որ այնքան հապճեպ հիւ-
րընկալութեամբ լայն բացեր էր անոնց
առջև իր էջերը: — Յետոյ, Պետրոսի առա-
ռաքելապետութեան, Հոռովի՛ քրիստո-
նէական եկեղեցւոյ կեդրոն լինելու, Լու-
սաւորիչէն մինչև մեր վերջին հայրապետ-
ներէն և պատրիարքներէն ամենէն պատ-
ուականներուն դէպի Հոռով հակուած լի-
նելուն վէպը և, ի վերջոյ և ի լրումն ա-
մենայնի, կիլիկեան կարգ մը հայ կաթո-
ղիկոսներու և թագաւորներու Հոռովի հետ
թղթակցութեանց բորբոսած փաստը, և
մանաւանդ Լուսաւորչի Հոռով գացած լի-
նելուն առասպելը, զոր «Բազմավէպ»ի
յօդուածի մը մէջ հիւսելէն պէտք է քաշուէր
որ և է զրիչ, որ քիչ շատ կը հասկնայ թէ
ի՛նչ է պատմական քննադատութիւնը:

Ահա այս ամէնը, կը կրկնենք, անարժէք
և անդրադարձութեան իսկ անարժան այս
պառաւական գրոյցները, խառն ի խուռն,
աջ և ահեակ փռած միջոցին, խմբագիրը
անօրինակ արժնամատութիւնը կ'ունենայ
յանկարճ հարցնելու թէ ի՛նչ էին մեր յոյգ
կաթողիկոսներուն կողմէ Գոռլեանի դէմ
արձակուած այդ դատապարտութեան ձեւը-
չնչող ոգին, պատճառն ու նպատակը»: Ի
դէպ, Հ. Խմբագիր, լաւագոյն չէ՞ր լիներ
միթէ որ յետ երկար նաւարկութեանց
Գալիֆօրնեան ափերէն մինչև Հաղրին
անդնդոց այդ խաղաղիկ զոզը ժամանած
այդ «լուրջ ուսումնասիրութիւն»ը կար-

դացած ատեննիդ, կամ գէթ տպարան յանձնելէ առաջ, նոյն այդ հարցումը, ճիշդ այդ բառերով ուղղէիք նախ դուք ձեզի, իմանալու համար թէ ի՞նչ էր արդեօք այդ գրուածքը «ներշնչող ոգին, պատճառն ու նպատակը», Հուովմէական ճըլմարտութեան սէրն ու անկեղծ համոզումը թէ ալիքներուն հետ կուռեւելն յոյնած լուրորդի մը՝ օձին փաթթուելու ճարահատ ճիզը: Պիտի ըմբռնէիք այն ատեն փութով՝ թէ ի՞նչ փուտ ոստի մը վրայ գրած էք ոտքերնիդ, և պիտի զգուշանայիք անկումի վտանգէն:— Դիտել կուտանք ձեզ սիրով, որ եթէ երկօքին կաթողիկոսունք, Կ. Պոլսոյ Կեդր. Կրօն. Ժողովը և ուրիշ շատեր վշտակրեցան այն ատեն այդ գրութիւնն ընդունած լինելնուդ համար, ատիկա պատիւ մըն էր պարզապէս չափաւոր, զգաստ եւ, քիչ բացառութեամբ, ընդհանրապէս ուղղամիտ այն ոգիին, որուն, վարժեցուցած էին ձեր նախնիք զմեզ ամէնքս, ազգին բոլոր նուիրական արժէքներուն հետ, անոնց ամենէն նուիրականին՝ իր Եկեղեցիին հանդէպ Ս. Ղազարի մէջ ցոյց տուած իրենց վերաբերմունքովը: Կը ցանկանք ի սրտէ որ «երանաւէտ կըղզիակ»ը չվրդովուի նոր ու խռովիչ ամպերով, որ Ազգին և իր Եկեղեցիին այս տագնապեալ գրութիւնը շահագործելու իժը ներս չսողոսկի անոր փերէն, որ դաղրիք այլ ևս մեզի խօսելէ Առաքելապետի, «Դու ես վէմ»ի, «Դրունք դժոխոց»ի հարցերու մասին, որոնց բուն տարողութեանը խելամտած է այլ ևս ամէն ոք, և որոնց իրական հասկացողութիւնը անթերի է այլ ևս ամէնուն համար շնորհիւ բուն իսկ Հոովմի փարսխէն դուրս եկած անուանի աստուածաբաններու իսկապէս լուրջ ուսումնասիրութեանց: Կ'ուզէինք որ գիտնայիք թէ գիտենք ամէնքս Եկեղեցւոյ պատմութեան նոյն իսկ՝ թէ Լնդհանրական Եկեղեցւոյ միութիւնը պիտի չկոտորակուէր բնաւ, և անպամ մը փշրուելէ վերջ պիտի վերահաստատուէր նոյն իսկ կրկին, եթէ Ս. Պետրոսի յաջորդները կարողացած ըլլային ի մտի՝ մանաւանդ թէ ի սրտի ունենալ իրենց մեծ նախորդին մեծագոյն պատուէրը. «Մի՛ իբրև տիրելով վիճակաց...»:

*

Անցնելով «Բազմավէպ»ի միւսնոյն թիւի «Հանդէս Հանդիսից» բաժինի յատկապէս զմեզ շահագրգռող կէտերուն, բաշխւած քանի մը բարեկիշները ընդունելէ վերջ, կ'արձանագրենք միայն մեր զարմանքը՝ ի մասին Տ. Արտաւազդ արքեպս.ի «Նըկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագրքին» անուն աշխատութեան սկիզբը վեհ. Բարզէն Ս. Կաթողիկոսի կողմէ գրուած յառաջարանին մէջ յայտնուած կարգ մը կարծիքներուն, որոնցմով կ'ուզուի բացատրել այդ դարուն երեւցած ինչ ինչ լատինամէտ յարումներուն շարժառիթները: Որ և է նոր լոյսի պէտք չկայ անշուշտ հասկնալու համար թէ Բարզէն Կաթողիկոսի նկատողութիւննե՞րը աւելի հաւատարմօրէն կը յիշեցնեն Հաղբացիներու եւ Ձորղնացիներու հասկնալի նախանձաշուտութիւնը թէ Հ. Եղիա Փէչիկեանի դիտողութիւնները՝ Քանեցիներու և Պաղոններու մտայնութեան աղօտ մէկ ցովքը:

Կը զարմանանք նոյնպէս որ մեծարգոյ Հայրը յօժար չի թուիր ընդունելու թէ չորս Աւետարաններուն միջև և ընդհանրապէս, և առաջին երեքին և չորրորդին միջև մասնաւորաբար, տարբերութիւններ կան պատմագրական տեսակէտով: Ընդ չէ բոլորովին ըսել անշուշտ թէ հին Աստուածաբանութիւնը բոլորովին աննորոգ է այս մասին. բայց եթէ լինէր իսկ, միթէ պիտի յանձն առնուի՞նք մերժել քրիստոնէութեան և Ս. Կրոց պատմութեան վերաբերմամբ նոր հետազոտութեանց դիտական լոյսերը: Ի՞նչ պիտի լինէր այն ատեն մեր դիրքը Դոմինիկեան Հարց կողմէ շար ի շար հըրատարակուած աստուածաշնչական հետազոտութեանց և քրիստոնէական հնախօսութեան և Ս. Կրոց հանրագիտարանները ամէն օր ստուարացնող խորհմուտ ուսումնասիրութեանց հանդէպ: Եթէ այդպէս պէտք է լինէր իրօք, ի՞նչպէս կաթողիկ երեք Միաբանութիւններ պիտի կարենային երեք էմմաուսներ ցուցնել Երուսաղէմի մօտակայքը, իրարմէ անջատ: Եւ յետոյ, ի՞նչ հարկ այս կարգի զուտ գրական հարցերու մէջ կաթողիկի և բողոքականի հարց յուզել: Չկա՞ն միթէ երկուզած կաթողիկ մատենագիրներ, որոնք նոյնիսկ անհաւատ դիտականներէ ապացոյցներ քաղած լինին՝ զուտ քրիստոնէական հար-

ցերու վերաբերեալ գիտական խնդրոց առ-
թիւ:

Ի վերջոյ, ուրախ ենք անշուշտ որ
«Բազմավէպ» ի անցեալ Սեպտ — Հոկտ. ի
միացեալ թիւին Ուխտաւորը ջանք կը դնէ
չքմեղելու ինքզինքը՝ Հայաստանեայց ե-
կեղեցւոյ պաշտօնական յորջորջումին առ-
թիւ իր ունեցած զանցառութեան համար.
Իր բացատրութիւնները սակայն, որչափ
ալ անկեղծ, ինչպէս ինքը կը յայտարար-
է, գոհացուցիչ չեն: Վերաւորանք չազ-
դելու համար այնպէս չկոչելու եւ այսպէս
կոչելու պատճառարանութիւնը կարկա-
տանք է պարզապէս. իսկ «ոչ-կաթովիկէ,
չմիացեալ» եայլն բառերը «փափկանկա-
տութեամբ» միայն չգործածելու տրամա-
խոհութիւնը, բաւական թափանցիկ, շըր-
թունքներէ աւելի սիրտերուն կը տանի
միտքը...: Ուղիղ չէ բնաւ «Խմբումնա-
կան»ը, ինչ դիտուածով ալ գործածուի ան:
Սխալ է խորհրդածել թէ քանի որ կաթ-
ովիկ հայերն ալ Հայաստանեայց եկեղեցիին
ծէսն ու լեզուն ունին, Հայաստանեայց ե-
կեղեցի յորջորջումը ալ չի կրնար սեպհա-
կանուիլ հայութեան միայն մէկ մասին:
Հայաստանեայց եկեղեցին հայութեան մէկ
մասը չէ լոկ, այլ անոր ամենաստուար
զանգուածը, մայր զանգուածը, որմէ փր-
թած մասնիկներն են միայն միւսները:
Այդ եկեղեցին այդպէս կը կոչուէր ի վա-
ղուց անտի. «Հայոց եկեղեցի» կամ «Հա-
յաստանեայց եկեղեցի», երբ դեռ չկային
կաթովիկ հայերը. իսկ անոնց լինելուն
համար կամ լինելէն ետքը, մայր զանգուա-
ծը պարտաւոր չէր փոխել իր եկեղեցիին
յորջորջումը. Եւրոպայի մէջ «Հին կաթ-
ովիկ եկեղեցի» անունով համայնք մը կամ
ազանդ մը կազմուելէ վերջ ուղիղ չէր որ
պահանջողներ ըլլային որ կաթովիկ եկե-
ղեցին փոխէր իր յորջորջումը և կոչուէր
«Իսկական Հին կաթովիկ եկեղեցի»: Հա-
յաստանեայց եկեղեցի. այս կոչումը այլամեր-
ժօրէն կը պատկանի հայութեան ազգային
եկեղեցիին: Ուրախ ենք անշուշտ որ մեր
կաթովիկ եղբայրները, անմասն այլեւս եր-
բեմնի այն հայ կաթովիկներուն, որոնք լոկ
«կաթովիկ ազգ» (= քաթովիկ միլէթ) կ'ու-
զէին կոչուիլ, այժմ կը փափաքին որ իրենց
ազգութեան անունը լսուի իրենց եկեղե-
ցական կոչումին մէջ ալ: Արդ, իրենց այդ

գովելի փափաքին համեմատ իրենց եկե-
ղեցական կացութիւնը ճշգրանաող միակ
կոչումն է անշուշտ «Հայկական ծէս կա-
թովիկ եկեղեցւոյ» յորջորջումը, որով ար-
դէն կը ճանչնայ գիրենք Վատիկանը: Ու
այդ կոչումին մէջ կ'երևի արդէն իրենց
հայկական ազգութիւնը:

Ուխտաւորը կրնայ արգար չնկատել,
ըստ իր անձնական տեսութեան, բայց մեր
օրինաւոր պահանջն է որ հայ ազգային ե-
կեղեցին կոչուի Հայաստանեայց եկեղեցի. և
ասիկա պատմութեան և միջազգային ըզ-
գայման տեսութիւնն է ինքնին. այդպէս
կոչած են զմեզ պետութիւնները և միւս
եկեղեցիները, յոյն ու կաթովիկը, և ու-
րիշներ, որոնց վաւերագրիւններ բազմաթիւ
են մեր ազգային և եկեղեցական դիւաննե-
րուն մէջ. ատոր համար է որ կը կոչուինք
այդպէս. տարբեր կերպով գրուած հաս-
ցէներ կը կորսնցնեն միայն իրենց ճամ-
բան: Այս շատ պարզ սկզբունքը խեղելու
համար, ուխտաւորը իրաւունք չունի սո-
փեստական հնարքներու դիմելու, կա-
րուստ կուստի գլխարկը ձեռնելու չափ:
Թերթերուն մէջ կամ այլ առիթներով կըր-
նան «հոռովէական հայ» կոչուած ըլլալ
Հոռովէի կախուած հայերը. մենք հայերս,
չենք իջներ հոս, և աւելի ուղիղ կը զըտ-
նենք «կաթովիկ եկեղեցւոյ հայկական ծէս»,
կամ պարզապէս՝ «կաթովիկ հայեր» կո-
չումը, այսինքն բան մը աւելի քան հա-
յերս:— Իցի՛ւ սակայն որ այս շատն ալ
քիչ չի գար հասկցողներու համար:

ԽՄԲ.



Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ի

Յ Ո Ր Ե Ն Ա Ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Վ Ա Մ Ա Ն Յ Է Ք Է Ե Ա Ն Ի

Ուրախութեամբ կը տեղեկանամք խմբագրութեանս զրկուած շրջաբերական ծանուցանումսէ մը քէ, այս փետրուարի 10ին, Բարիկի մէջ պիտի տօնուի Պ. Վահան Թէրէեանի գրական գործունէութեան փառասնաբեակը: Քաղցր է մեզ յուսալ քէ, ինչպէս քերթու մէջ Բանիցս տեղեկութիւններ տուեցան այս մասին, ուրիշ բազմաթիւ հայաւաս վայրերու մէջ եւս պիտի լինին այս առաքի ազգային սիրոյ եւ յարգանքի սրտազին արտայայտութիւններ, որոնց արժանի է ստուգիւ ազգասէր եւ մեծասաղանգ բանաստեղծը: Սիւն մասնակցելով այս ընդհանուր զգացմանս՝ կը մաղթէ որ սակաւին բազում տարիներ ապրի պատուական Յօրհելեացը, աւելի կենսաւետեղու համար հայ գրականութիւնը իր մասուր քրեանքին այնքան ազնիւ ներշնչութիւններով:

Հետեւեալը այն գրութիւնն է զոր Ս. Արսուռյս Արքազան Պատրիարքը այս պատեհութեամբ զրկած էր Յօրհելեանական Կեդր. Յանձնաժողովին ի Բարիկ:

Ա.գն. Տիար Լեւոն Կիւմրիկեւեան
Ասեմապէս **ՎԱՀԱՆ ԹԷՐԷԵԱՆԻ** Երբիկին
Կեդր. Յանձնաժողովոյ ի Բարիկ

Ինդուքեանք եւ ի սրտէ կ'ողջունեմ Պ. Վ. Թէրէեանի Յօրհելեանի զաղափարը. զոր Պատ. Յանձնաժողովոյ որոշած է զործադրել:

Վաղուց ես անոր մէջ ճանչցած եմ մեր ամէնէն ազնիւ մտաւորականներէն եւ պատուական զաղէտներէն մին, եւ իր բառասնամեայ գործունէութեան վերջին քսանամեակին ընդհանրապէս միասին եղած ըլլալով միշտ իրեն հետ. ի վիճակի եմ վկայելու թէ ս'որան արժանաւոր գտակի մըն է որ կը պատրաստուի ազգը ուղղել իր համակրանքն ու մեծարանքը:

Վստահ եմ թէ ամէն կողմերէ իր թովիչ քնարին է որ մանաւանդ պիտի դառնան վաղը սիրտերը. յորեկինական արտայայտութեանց մէջ ջանալով դնել աւելի բանաստեղծի'ն ընծայուած սիրոյ չեմուքիւն մը:

Ոչինչ ունենալով հանդերձ ընդդէմ հանրային զգացման այդ շատ հասկնալի բերումին, ես կ'ուզէի ըսել միայն հոս թէ ամէնէն յարգելի բանը զոր ես նկատած եմ անոր մէջ, իր ինքնութեան խորքը նոյն իսկ, պարկեշտ եւ ազնիւ մարդու նկարագիրն է եղած միշտ: Այդ է իր տիրական գրծը. որ յատկանշած է զայն զբազէտի, հրապարակագրի, ուսուցչի, գործիչի եւ ազգային ղէմքի իր բազմակողմանի գործունէութեան մէջ:

Ամէնքը, իր հակառակորդներն անգամ. յարգանքով կանգ առած են իր այդ անառարկելի արժանիքին առջեւ:

Արդ, թոյլ կուտամ ես ինծի մատնանշելու թէ ա'յդ է նաեւ զաղանիքը իր անտաղիւտ բանաստեղծի մեծ տաղանդին, որով այսօր ամէնքս կը խանդավառուինք իր անուինն առջեւ:

Մարուր հոգիէն միայն կրնայ ծնիլ հրայրքներու ամէնէն ազնուականին՝ Շշմարիտ բանաստեղծութեան շնորհքը:

Թէրէեանի բնարը ամէն բանէ աւելի իր սրտին, իր ազնիւ հոգիին անկեղծութեան տուրքն է: Ոչինչ կայ անոր մէջ արուեստակալ եւ կեղծ: Ներշնչուած, խանդ, յոյզ, խորհուրդ, ամէն ինչ իր սրտէն կուգայ. եւ հոգեպէս տարուած փորձառութեան մը տրորովիւն է որ լսելի կ'ընէ: Ասոր համար է որ հակառակ հանգրիճուած գեղեցկութեան, որուն մէջ պարուրուած են իր տաղերը. եւ արուեստի զուսպ ու սեղմ տարուածքին՝ որով միշտ կանոնուած է իր մէն մի տողը. թռիչքի առողջ շունչ մը կը ծաւալի միշտ իր ամէն մէկ էջին վրայ:

Բանաստեղծներ կան, զորս զբազէտն ու անգրքագէտը մէկ հեւրով կը կարգան ու կը ճաշակեն, անճիղ վայելքով: Աշուղի հոգեով օժտուածներ են անոնք: Հարկ է խոստովանիլ թէ այդպիսիներէն չէ Թէրէեան: Չիմրը հասկնալու՝ այսինքն հաշակելու՝ համար, յաճախ բաւական չէ անգամ մը միայն կարգալ գայն: Ու իմ խորունկ համոզումս է թէ ասիկա երբեք չի կրնար զժբարիտալիւն մը նկատուիլ իրեն համար զի գիտեմ ստուգաւոր: Արտի բռնի անմտապէս, թէ զինքը կրկին կարգալը տիրաբար՝ ի'նչ կրկնակի համոյրի աղբիւր կ'ըլլայ սրտին ու մտքին հաւասարապէս: Որովհետեւ որքան զգացումին՝ նոյնքան եւ մտածումին բանաստեղծն է անկա, հմայիչ ձգողականութեամբ մը:

Ու այս պարագան է մանաւանդ որ բոլորովին ինքնուրոյն սեղ մը կուտայ իրեն մեր զբաղանութեան մէջ. իրեն նման ընտրելագոյն ուրիշ քանի մը բանաստեղծներու հետ: Արդարեւ, հեռու՝ զգացումներու խաղանքով խանդավառելու երբեմն յոյժ վըտանգաւոր կերպէն, մտածումին ուժովը եւ գեղեցկութեամբը ներգործելու ձգտումն է որ ունի մանաւանդ ինքը: Որովհետեւ որքան նուազ է իր մէջ աշուղը՝ այնքան հզոր է խորհողը: Այս պատճառաւ, իր տաղերը իմաստասիրական բերթուածներու լըրջութիւնը կը հագնին կարծես. ու իր պատկերները կը նմանին փղոսկրի վրայ քանդակուած նրբարուեստ ստեղծանքներու, որոնց մէջ կեանք ու շարժում կայ, այնպէս՝ ինչպէս մեծ նկարներու մէջ:

Այս ամէնը, մարուր զգացումի եւ յոյսման եւ հարուստ զաղափարներու այս գեղեցկութիւնները հիւսուած՝ հայերէնի այն ականակիտ յստակութեանը մէջ, որ Թէրէեանի աշխարհաբարն է, մեր ներկայ զբաղանութեան ամէնէն արժէքաւոր հատորներու շարքին կը հանեն անոր գործերը, ու դասակից կ'ընեն անոնց հեղինակը՝ մեր ամէնէն մեծ ու սիրելի բանաստեղծներուն:

Կը շնորհաւորեմ Պատ. Յանձնաժողովը՝ այսպիսի մարուր արժանիք մը պատանելու իր յոյժ բարի եւ արդար դիտումին համար, եւ Ամենաբարեւոյն Աստուծոյ օրհնութիւնը հայցելով պատուական բանաստեղծին, իմ սիրելի բարեկամիս, եւ Պատ. Յանձնաժողովիդ բոլոր յարգելի անգամներու վրայ, ի սրտէ կը մաղթեմ յաջողութիւն՝ ձեր գեղեցիկ ձեռնարկին:

Մնամ, սիրովն Աստուծոյ եւ ազգին, Արօթարար

ՊԱՏՐԻԱՐԿ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ
ԹՈՐԳՈՄ ԱՐԷԳԻՍԿՈՊՈՍ

ՅԱՒԱԿՅԱԿԱՆ ՆԱՄԱԿ

ՕՒՏ ԲԱՍԱՍ, ԲԷՆԹՐՊԸՐԻ
3 ՅՈՒՆԻՈՒՄ 1934

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒՈՒԹԵԱՆ
ԵՐՈՒՍԱՂՆՄԻ ԼԱՅՈՅ Ս. ՊԱՏՐԻԱՐԲԻՆ

Ողջիւն ի Տէր,

Վիշտը զօր կը զգամ կը մղէ զիս Ձեր Ամենապատուութեան ուղղել խորին եւ եղբայրական ցաւակցութիւնս, Գուրեան Պատուական Արքեպիսկոպոսի եղբրական մահուան տխուր առիթով:

Պատիւն ունեցած էի ծանչնալու զինքը ի Լոնտոն, Լամպէթի Խորհրդաժողովի ատեն, որ տեղի ունեցաւ 1930 ին, եւ տեսնելով անդ զուսմարում եւ պիսկոպոսաց Յանձնախումբին հետ իր կատարած խորհրդակցութիւնը, շատ բարձր համարում մը ունեցած էի իր մասին: Անիկա երկար եւ հուսադրիմ ծառայութիւն մատուցած է այս երկրին մէջ իր ժողովրդեան: Այս իսկ պատճառաւ, խորին յուզմամբ զգածուեցայ, երբ տեղեկացայ, Նիւ Եօրքի մէջ իր մահուան պարագաներուն: Կ'աղօթեմ Աստուծոյ՝ իր հօգուտն համար:

Համեցէք ընդունիլ համակրանացս հուատարբը, որով մնամ.

Ձեր հուատարիմ եղբայրն ի Քրիստոս
ՔՈՉՄՈՍ ՔԱՆԹՈՐ

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

Անցնող Յունի. ամսուան ընթացքին, Ս. Աթոռոյ ՏՅՕՐԷՆ ժողովը եօթը անգամներ ի նիստ գումարուեցաւ իբրեւ Վարչական Մարմին իսկ իբրեւ Կրօնական Առեւտր. մէկ անգամ. նոյնպէս ԱՍՏՈՒՄ. Խորհուրդը՝ մէկ անգամ, իւրաքանչիւրը երգակցութիւն իր իրաւասութեան սահմանին մէջ եղած խնդիրներով:

Յիւլ. 31 Դեկտ. — Սրբոց Յակոբեանց մայր տաճարին մէջ քարոզեց Տ. Նորայր վրդ., «Հնազանդ կացեք առաջնորդաց ձերոց» առաքելական քնարանին վրայ, բացատրեց օրէնքին եւ օրէքը ներկայացնող իշխանութեան հնազանդելու անհրաժեշտութիւնը կրօնական իշխանութեան մէջ եւ: Ս. Պատրիարքը, յետոյ, «Տէր ուղորմեայէն առաջ, հազարեց Ամբրիկայի Առաջնորդ Տ. Ղեւոնդ Արքեպիսկոպոսի սպանութեան տխուր լուրը: Յոյժ զգածուած սրտով խօսեցաւ անոր հոգեւորական արժանիքին մասին. ողբաց բովանդակ ազգին բարոյագործութեան եղբայրացի այս բառմտելի շարահարձութեան Եկեղեցւոյ պատճառած կրօնաւոր, ինքնին յուզուելով եւ յուզելով ամէնքը: Ս. Պատարագի աւարտումէն վերջ կատարուեցաւ հոգեհանգստեան սրտառու զաշտօն:

Յիւլ. 1934 Յունի, 2. — Տ. Պարգեւ վրդ. որ երկու ամսուան արձակուրդով եզրկատու մեկնած էր այսօր վերադարձաւ:

Յիւլ. 3 Յունի. — Լուսարարացեա Տ. Մեսրոպ Սրբազան Բիթղիկէճմ առաջնորդեց Ելիմտից Տեսուչ Գէորգ վրդ., զոր Տնօրէն ժողովը իր ե-

րէկի նիստին մէջ յաջորդ կարգաւ էր Ս. Ծնընդեան Տեսուչ Տ. Տրդատ վրդ., որ այսօր իսկ զարձաւ վանք:

Յիւլ. 5 Յունի. — Ս. Պատրիարք Հօր այցելեց Տ. Ալեքսիս Հնդիկ Ասորի քահանան, որ Լոնտոնէ Հնդկաստան վերադարձին առիթու հանդիպած էր Ս. Քաղաքս:

— Ըստ Հին Տօմարի՝ վաղը Ս. Աթոռոյս տօնախմբութեան լինելով, այս երեկոյ, Ս. Պատրիարքը հանդիսաւոր թափօրով մուտ գործեց ի Մայր Տաճար Սրբոց Յակոբեանց, եւ մեծահանդէս նախատօնակէն յետոյ միաբանական թափօրով եւ օրհներգով ելաւ Պատրիարքարան, ուր բարեմաղթութիւնք եղան:

Յիւլ. 6 Յունի. — Աստուածայր մարգարէի եւ Տեսանկրայր առաքելոյ աւագ տօնին եւ Ս. Աթոռոյս տօնախմբութեան առիթու կատարուեցաւ մեծահանդէս ժամերգութիւն. ըստ աւանդական սովորութեան, «Փառք ի բարձունս» ի ատեն, Ս. Պատրիարքը, շուրջաւ եւ թմբակներու առած, առաջնորդուեցաւ առաքելական աթոռը, որուն առջև կանգնած մնաց մինչեւ «Որ ընտրեցեք» աղօթքը, որմէ վերջ միաբանք եւ աշակերտք աշխարհուրիւ շնորհաւորեցին Ս. Աթոռոյ տօնը: Պատարագեց Պատր. Փոխ. Տ. Մկրտիչ Սրբազան Աղաւնուելի, որ Յակոբե. 10-11 հատուածն առնելով բնարան, ցոյց առաւ համբրութիւնը՝ իբրեւ պարտականութիւն անոնց որ պաշտօն ունին առաջնորդելու ժողովուրդին բարոյականին: Ս. Պատարագէն վերջ Միաբանութիւն եւ իր Պետը, թափօրով եւ Ս. Աթոռոյ օրհներգութեամբ ելան ի Պատրիարքարան, ուր զաշտօնական շնորհաւորութիւնք տեղի ունեցան:

Յիւլ. 7 Յունի. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան վերնատան հայկ. Գողգոթայի մատուռին մէջ. քարոզեց Տ. Գարեգին վրդ.:

— Յունաց, Ղպտոց եւ Ասորոց վաղուան Ս. Ծննդեան տօնի առիթու, Ս. Տեղեաց քարտուղար Տ. Շաւարշ վրդ. եւ աւագ թարգման Տ. Հայրիկ Արեղայ եւ Դիւանապետ Պ. Կ. Նուրեան Բիթղիկէճմ գաջին, ուր մնացին մինչեւ վաղ առաւօտ, ի սկողութիւն իրաւանց:

Յիւլ. 8 Յունի. — Մեծահանդէս ժամերգութիւն «Այսօր դառք» ի տօնի Ս. Ստեփանոսի: Ս. Պատրիարքը քարոզեց աթոռէն, պանծացնելով նախասարկաւագը իբրեւ պսակ նահատակութեան եւ ծառայութեան գաղափարին եւ յորդորական խրախոյսի խօսքեր ուղղեց Ս. Աթոռոյ սարկաւագաց եւ ժառանգաւորաց: «Փառք ի բարձունս» ի ատեն սարկաւագունք եւ ուրարակիրները, սաղաւարտեալ եւ բուրվառակիր, շարուեցան ատեանին մէջ, եւ կատարեցին իրենց բաժին եղած պաշտամունքի մասերը, առարկայ լինելով ըրլոր ներկայից զգածուած սիրոյն:

Այսօր, յունական Ս. Ծնունդի տօնի Բ. օր լինելով, Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Տ. Մկրտիչ եւ Տ. Սմբատ Սրբազաններու եւ ութ վարդապետներու, շնորհաւորական այցելութիւն տուաւ Յունաց Պատրիարքարանը: Յոյն սար-

կաւազներ և վարդապետներ, վարդաջուրի սրբահաւատ և բուրբառ խնկամաններով, պատրիարքարանի մեծ զուռնէն ընդունեցին Ն. Ամենապատուութիւնը և և իր հետեւորդները. յետոյ, Տեղապահ Տ. Քեյրաթի Արքեպս. սխաղի անդամներէն շրջապատուած, դիմաւորեց մեծ զանլիճի զունէն: Ենթարկուածութեան և շնորհակալութեան շնորհով սիրալիբ փոխադարձ արտայայտութիւններէ և պատուատրութիւններէ վերջ, որոնք երեք քառորդ ժամ տեւեցին, Ս. Պատրիարքը մեկնեցաւ նոյն կերպով: և ուղղակի դարձաւ Պատրիարքարան. իսկ Պատր. Փոխարեարք Տ. Մկրտիչ Սրբազան Աղաւնունի, շորս վարդապետներու ընկերակցութեամբ, յանուն Նորին Ամենապատուութեան, շնորհաւորութեան գնաց Ղպտոց, Ասորուց և Հայկէաց:

— Երեկոյեան դէմ, Ս. Պատրիարքը, Տ. Մեսրոպ Սրբազանի և Տ. Կիւրեղ վրդ. ի և Տ. Հայրիկ արքեպիսի հետ շնորհաւորութեան գնաց Ռուսաց Արքեպիսիոսպոստին:

● Գշ. 9 Յունիվ. — Ի տօնի երկու գլխաւոր առաքելոց, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի արևելակողմի որմամբի վերնամասուներէն Ս. Պետրոսի անուան նուիրուածին մէջ, ըստ հին սովորութեան. Ս. Պողոսի նուիրուածին մէջ, ուր ժ.բ. առաքելոց տօնին կը մատուցուի Ս. Պատարագը, ընծայն զրուեցաւ:

● Գշ. 10 Յունիվ. — Որդուց Որոտման նախատօնակի առթիւ, ըստ սովորութեան, Ս. Պատրիարքը երեկոյեան ժամուն հանդիսաւոր Հրաշափառիւ մուտք գործեց ի Մայր Տաճար: Յետոյ Միարանական թափօրով և օրհներգութեամբ ելաւ Պատրիարքարան:

● Եշ. 11 Յունիվ. — Ինչպէս երէկ երեկոյեան նախատօնակի, նոյնպէս այժորուան հանդիսաւոր ժամերգութիւնը կատարուեցաւ Մայր Տաճարի Գլխազրի դասերուն մէջ: Ս. Պատրիարք Հայրը Պատարագեց մեծահանգէս շուքով Գլխազրի ուխտավայր հրաշալի մատուռին մէջ և քարոզեց «Ոչ գիտէք զի՛նչ խնդրէք» և «Ոչ գիտէք որո՞յ հոգւոյ էք» ընարանին վրայ. բացատրեց թէ ի՛նչ է գիտութիւնը հաւատքին մէջ: Ս. Պատարագէ ետքը կատարուեցաւ աւանդական երգադարձ թափօրը Մայր Տաճարին մէջ, մասնակցութեամբ ամբողջ Միարանութեան և ի ներկայութեան խուռն ժողովուրդի:

● Ուր. 12 Յունիվ. — Տ. Նորայր վրդ. մեկնեցաւ Յոպոլէ. Կաղանդի առթիւ քարոզելու և զպրօցական հանդէսին նախադահնելու համար:

● Եր. 13 Յունիվ. — Անդրբորգանանի կաթօլիկ յոյներու հոգևոր պետը, Գեր. Պօլ Սալման, Արքեպս. Պետրայի, զոր Ս. Պատրիարքը ճանչցած էր Ամմանի մէջ, Ս. Բաղաքս և կամ լինելով, այսօր այցելեց Ն. Ամենապատուութեան:

— Վաղը ամառը լինելով ըստ Հին Տոմարի, Միարանութիւնը այս երեկոյ, յետ ժամերգութեան, ներկայացաւ Ս. Պատրիարք Հօր և ընդունեց որպէս յուր: Ընթրիքէն վերջ, ամանորական հանդէսներ կատարուեցան ժառանգաւորաց վարժարանին մէջ, զլխաւորութեամբ

Տեսուչ Տ. Տիրան վրդ. ի և մասնակցութեամբ ուսուցիչներու. աշակերտք երգեցին, արտասանեցին և ուղերձներ կարդացին, Տ. Տիրան վրդ. խրատական խօսեցեալ: Իսկ եպիսկոպոսունք և մնացեալ վարդապետներ հաւաքուեցան Պատրիարքարան, Ս. Պատրիարքին մօտ:

● Կիր. 14 Յունիվ. — Ամառնոր ըստ հին տօմարի՝ տօնուեցաւ Ս. Աթոռոյն մէջ: Ս. Պատրիարքը առաւօտուն քարոզեց Մայր Տաճարին մէջ ժողովուրդի հօծ բաղմութեան ներկայութեան, բնարան առնելով «Որ զնայ ի խաւարի՛ ոչ գիտէ յո՛ւ երթալ, և որ հաւատայ յի՛ս՝ խաւարի մի՛ գնացե՛ք խօսքը, ներկայացուց կեանքը իբրև ճամբայ, ուսկից ուղիղ և անխորձ ընթանալու համար՝ անհրաժեշտ է աւետարանական հաւատքի լոյսը: Ս. Պատարագէն վերջ միարանութիւն և ամբողջ ժողովուրդը Պատրիարքարան ելան թափօրով, ուր տեղի ունեցաւ հանդիսական ընդունելութիւն. բարեմաղթական ուղերձ մը ըրաւ Պարտ. Փոխ. Տ. Մկրտիչ Սրբազան, յետոյ շնորհաւորական խորհրդածութեանց զրուիւն մը կարդաց ժառանգաւորաց փոխ Տեսուչ Տ. Զգօն վրդ., որ վերջացուց իր խօսքը՝ սրտայոյզ ակնարկութիւններով ուղարկեալ Ղեւոնդ Սրբազանի նահատակութեան մասին. ապա սիրուն արտասանութիւններ բրին և փունջեր նուիրեցին Ս. Թարգմանչաց սանդիկներէն երկուքը: Ս. Պատրիարքը՝ բարեմաղթութեամբ և օրհնութեամբ փակեց հանգէսը, աւանդական սովորութեան համեմատ Յօպոլէի նարինջ բաշխեց ամէնուն:

— Յերեկէն վերջ, Ս. Պատրիարք Հայրը Տնօրէն ժողովի անդամներուն հետ ըստ սովորութեան այցելեց ժառանգ. վարժարան, ուր սարկաւագունք և ժառանգաւորք որդիական սիրոյ արտայայտութիւններ ըրին: Իսկ իրկինադէմին Ե. Հ. Բարեսիրական Սրահին մէջ տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց վարժարանի հանգէսը, ուր խօսեցաւ Տեսուչ Տ. Կիւրեղ վրդ.:

● Բշ. 15 Յունիվ. — Ինչպէս երէկ, այսօր ևս, Ս. Պատրիարք Հօր շնորհաւորական այցելութիւն տուին և ներկայացուցիչ կամ զրուիւն ուղարկեցին Պետական պաշտօնատարներ, Հիւպատոսներ, և Հայ ու օտար երեկիրներ և ժողովրդական անձինք:

● Գշ. 17 Յունիվ. — Իսլամայ Բամազան Պայրամի տօնին առթիւ, Ս. Պատրիարքը Տ. Մեսրոպ Սրբազանի, Տ. Սիւրբի վրդ. ի և Տ. Հայրիկ արեղայի ընկերակցութեամբ այցելեց Միւֆթիին, Սիոնարական Արարներու մեծ ցեղապետ Շէյխ Մահմուտ էֆ. ի և ուրիշ երեկիրներու: Ամէնքն ալ մեծ պատուով ընդունեցին և պատուատրեցին Ն. Ամենապատուութիւնը:

● Եշ. 18 Յունիվ. — Տեսուն մերոյ Ս. Ժննդեան տօնի ձրագալոյցի առթիւ, ըստ աւանդութեան և իրաւական կանոնաց այսօր կատարուեցաւ հանդիսաւոր երթ ի Բեթղեհէմ: Առաւօտեան ժամը 9.30ին, Ս. Պատրիարք Հայրը, որբազան եպիսկոպոսունք, վարդապետներու, սարկաւագներու և դպիրներու մեծամասնութիւնը, 40 անձինք և ժողովուրդէն ուխտաւորներ, ինքնաշար-

ժերով ճամբայ ելան Ս. Պատրիարքին կառքը շրջապատած էին չորս ձիաւոր սուտիկաններ և իրենց հրամատարը. առջևէն կ'ընթանային աւագ թարգմանին և խաչակիր և գաւազանակիր վարդապետներուն կառքերը: Երեսուղէմէն Բեթղեմէմ հանդիսաւոր գնացքը կը տեէ իբր մէկ ժամ: Յունաց Ս. Եղիայի վանուց առջև, որ կէսն է ճամբուն, ընդ առաջ էին եկած Բեթղեմէմի Թաղապետական մարմնոյն անդամները: Իսկ քաղաքին բուն մուտքին վրայ, ուր հաւաքուած էր ամէնազղի հոծ բազմութիւն, կը սպասէին քաղաքագետը, սուտիկաններու հրամատարը, թաղապետութեան նախագահը, և պաշտօնական անձեր, որոնք ամէնքն ալ շրջապատեցին Ն. Ամենապատուութիւնը, կառքէն իջած վայրկեանին: Անմիջապէս շարուեցան միարանք աշակերտք. ու շորհուրդ մեծը կը թնդացնէր Դաւիթի քաղաքը: Փրկչին ծննդեան տաճարը առաջնորդող մեծ քարայտակին վրայ, Ծղթայակիրի մեծագործած պարսպանման հոյակապ շէնքէն արձագանգելով մինչև դիմացի բլուրներն ու ծամկները: Թափօրը այդպէս ելաւ ուղղակի շայոց վանքը, ուր կառավարական պաշտօնատարք և օտարներ ներկայացան Ս. Պատրիարք շօր: — Կէսօրէ վերջ, ժամը երկուքին, Ն. Ամենապատուութիւն և միարանութիւն հանդիսաւոր շրջապատով, անցնելով Կոստանդիանոսի կանդնած և Յուստինիանոսի նորակերտած պատմական մեծ պազարիկէն, և հայապատկան խորաններու բաժինէն, իջան Ծննդեան այրը և ամէնքը կարգաւ երկրպագեցին նուիրական այն վայրին վրայ, ուր ամէնզննեալ կոյսը խանձարուքի մէջ պարուրեց իր աստուածային դաւաճը: Ապա, վերջ, մեր սեպական սեղանին առջև կատարուեցաւ ձրագալոյցի պաշտամունք, և Անկանիմք առաջի քռն երգուեցաւ ծնկաչօք, կարգացուեցան ընթերցուածները, մատուցուեցաւ Ս. Պատարագը, և Ս. Պատրիարքը վերադարձաւ Երուսաղէմ: Լոս ևս, թէ՛ ի Ս. Յարութիւն և թէ՛ ի Ս. Հրեշտակապետ կատարուած էր ձրագալոյց պատարագով հանգեր:

● Ուր. 19 Յունիւլ. — Ս. Ծննդեան տօնի առաւօտուն, գիշերուան ժամը 2ին սկսաւ պաշտամունքը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, ըստ սովորութեան, կ'երգէին Երուսաղէմացի դպիրները՝ հին և ընտիր եղանակներ: Պատարագեց Ս. Խորէն վրդ., Ս. Պատրիարքը քարոզեց, բացատրելով Ծննդեան Խորհուրդին կրօնական իմաստը և բարոյական նշանակութիւնը: Ապա կատարուեցաւ ձրօրհնէք: — Բեթղեմէմի մէջ ևս, գիշերի իրաւական պատարագէն վերջ, առաւօտեան դէմ, Ս. Մեծարք Սրբազան Ս. Այրին վրայ մատուցած էր պատարագ և քարոզած, Ծնունդի խորհուրդը ներկայացնելով իբրև աստուածային սիրոյ գործ գերազանցօրէն: Յետոյ, երէկուան կարգով և գնացքով, և գլխաւորութեամբ Ս. Մեծարք Սրբազանի, Միաբանութիւն և աշակերտք և բազմութիւն ժողովրդեան, Թափօրով դարձան Երուսաղէմ, ուր հասան ժամը

իննին, և շորհուրդ մեծը վերերգելով մտան պատրիարքարան, բերելով աւետարար Ս. Ծննդեան անկէ՝ ուր հրեշտակք և հոյիւք աւանդած էին զայն տառապեալ մարդկութեան: Ս. Պատրիարքը, շրջապատուած Տ. Աղաւունի և Տ. Սմբատ Սրբազաններէ և վանք մնացած վարդապետներէ, փառայից և լուսազարդ մեծ սրահին մէջ ընդունեց ամէնքը սրտագին խանդավառութեամբ. օրհնեց ամէնքը. որ, յետ գիշերական տընութեանց, գնացին հանգստանալ օրն ի բուն:

● Նր. 20 Յունիւլ. — Մեռելոյցի առթիւ, Մայր Տաճարին մէջ քարոզեց Տ. Սիոն վրդ. Քրիստոսի Ծննդեան խորհուրդին հետ պատշաճօրէն հիւսիսով յաւիտենական կեանքի գաղափարը: — Մեր Ծննդեան տօնի առթիւ, այսօր, ըստ նախակարգեալ ցուցակի, հետզհետէ շորհուրդեան այցելութեան եկան ի պատրիարքարան, նախ Ֆրանչիսկեան միաբանութեան պետը, առաջիկայից ժողովոյ ինն անդամներով, Լատինաց Ս. Պատրիարքը, իր փոխնորդ եպիսկոպոսին և չորս վարդապետներու հետ, Յունաց Պատր. Տեղապահը, երկու եպիսկոպոսներու և ութ վարդապետներու հետ, Ասորոց եպիսկոպոսը՝ երկու վարդապետներով, Ղպտիներուն փոխնորդը, ի բացակայութեան եպիսկոպոսին, չորս վարդապետներով, Յոյն կաթօլիկներու մեծաւոր վարդապետը, Ռուսաց արքեպիսկոպոսը՝ իր փոխնորդին հետ, Անկիլքան եպիսկոպոսը՝ երկու քահանաներով, շայ կաթօլիկաց փոխնորդը և Լ. Մանուէլ վարդապետը, Ամբրիկեան և Յոյն հիւպատոսները, Եէյիս Մահմուտ էֆ. իր տոնմին բոլոր մեծերուն հետ:

— Տ. Տիրան վրդ. ընկալակցութեամբ շրանդ Սրկ. ի Ամման մեկնեցաւ Ս. Ծնունդի առթիւ պատարագելու և քարոզելու:

— Նոյն նպատակաւ Տ. շայկաղուն վրդ. և Սարգիս Սրկ. Գաղա մեկնեցան:

● Կիր. 21 Յունիւլ. — Ժամերգութիւն և Ս. Պատարագ եկան Մայր Տաճարին մէջ, Ս. Պատրիարքը քարոզեց առ զոյր նոցա տեղի յիջևանին: Ընթացքով, իջևանին մէջ՝ ծննդի փրկչին տեղ մը տալու չկամութիւնը ներկայացուց իբրև խորհրդանշան այն գաղջ ընդունելութեան զոր մարդիկ յաճախ կ'ընեն կրօնքի գաղափարին հանդէպ, և շեշտեց մեր համոզումներուն, մեր կեանքին, մեր ընտանիքին և մեր սիրտին մէջ Յիսուսի համար տեղ մը ունենալու անհրաժեշտութեան մասին:

● Ել. 25 Յունիւլ. — Ֆրանսական հիւանդանոցի բժշկապետ Տքթ. Ռու. որ հայ կամաւորներու բժիշկ էր եղած երբմէն ի կիլիքոս, և յետոյ հոգելոյս Դուբրան Սրբազան պատրիարքը դարձանած, և որբերու և ժառանգաւորաց հանդէպ ստէպ սէր ցուցած, պարկեշտ և կարող դէմք մը, կռիւի ծանր վարակումէ մը երէկ մեռած ըլլալով, այսօր իր յուզարկաւորութեան զացին ներկայ լինել Տ. Կիւրեղ վրդ. և Տ. շայրիկ արեղայ, յանուն Ս. Պատրիարքին պսակ մը ևս զնելով իր գաղաղին վրայ: